




ԱՐՄԵՆԻԱ

Կրոնական Գրական
Բանասիրական



ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱ. ԵՐՈՎԱՆԻ ՀՐԱ. ՀԱՅ ՊՈՏԻԹԱՐՈՒԹԵԱՆ

ՆՈՐ
ԵՐԱՐ 1958

L.F.
ՏՄՐ

«Սիոն» Խոլա Արմենա Շաբաթ. Ճիշտ. Արվեստ. Գուգակ. Լեզու և Ալիք.

"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in JERUSALEM

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

- Պատրիարքութիւն և կարողիկոսութիւն

ԵՐԵՒ

129

ԿՐՈՆԱԿԱՆ

- Յիսուսի ալակերպութիւնը

ԴՐ. Օ. ՍՈՒՐԱՆ

134

ԲԱՆԱՍԻԹՈՎԱԿԱՆ

- Նարեկացու ասեղազործութիւնը

Մ. ՄԿՐԵԱՆ

138

ԲԱՆԱՍՑԵՂՇԱԿԱՆ

- Միամանրօ և Խճէ - Զատէ
- Նահանջ
- Կորող
- «Յարգազողի նանապարհ»

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

143

ՎԱԳԱԱՐԺՈՒՅՈՒՆ

146

» »

146

» »

146

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

- (Խեւ) Յովհաննես Թվյուրանցի

Ն. ԵՊՈ. ԾՈՎԱԿԱՆ

147

ՊԱՏՄԱԿԱՆ

- Զալալիք կամ ձելալիներ

Ն. ԵՊՈ. ԾՈՎԱԿԱՆ

152

ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

- Կարողիկոս և կարողիկէ բառերու լրաւոբանութիւնը

156

Յանկ Յուիրատութեանց

157

Ո. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

- Շնորհաբաշխութիւնն
- Հեռագիր
- Եկեղեցականք - Բեմականք
- Պատօնականք

158

158

159

159

**ՍԻՌՆ-ի Տարեկան Բաժնեզինն է՝
բոլոր Երկիրներու համար՝ Անգլ. Շիլին 20**

Redaction of the Armenian Monthly SION

Armenian Patriarchate,

P. O. B. 4001

Old City - Jerusalem

Via Amman (Jordan)

≡ ՍԻՐՈ =

Լ.Բ. ՏՈՒՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ


1958

◀ ՑՈՒՆԻՍ ▶

ԹԻՒ 6

ԽՄԲԵԳԻՐԱԿԱՆ

ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԻՒՆ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ



Քրիստոնէական եկեղեցւոյ նախնական շրջանին, եկեղեցական պաշտօններ առաւելաբար «խարիզմատիկ» նկարագիր ունեին, այսինքն եկեղեցին անդամներէն անոնք որոնք Աստուծմէ ներշնչեալ ու Ա. Հոգիի գանաղան շնորհներով օժտուած էին կը հանդիսանային եկեղեցիի առաջնորդները, ինչպէս կը հաստատէ Պօղոս Առաքեալ. «Զորս եղն Աստուծած յեկեղեցւոյ այս են. նախ զիսաքեալս, երկրորդ՝ զՄարգարէս, երրորդ՝ զՎարդապետս, ապա Զօրութիւնս, ապա Շնորհս Բժշկութեան, Օգնութիւնս, Վարիչս» ևայն (Ա. Կորն. Ժ. 28): Ժամանակի ընթացքին սակայն, համաձայն Աստուծոյ գործելու ժանօթ եղանակին, ըստ որուն «գերբնական» ովկ կը սկսի և «բնական» ովկ կը շարունակէ, վերև յիշուած վարչական շնորհները գերածուեցան հաստատեալ պաշտօններու: Տակաւ առ տակաւ մէջտեղ եկան մեզի ժանօթ այսօրուան նուիրապետական աստիճանները: Մենք այս զրութեամբ պիտի անդրադառնանք անոնցմէ երկու բարձրագոյններուն, այսինքն Պատրիարքութեան և Կարողիկոսութեան:

Առաքելական շրջանէն ետք եկեղեցիի բարձրագոյն պաշտօնեաններ կոչուած են Պատրիարք: Բառը յունարէն է և մեր մէջ թարգմանուած է Հայրապէտ: Աստուծաշունչի Եօթանասնից (յունարէն) թարգմանոււթեան մէջ Խորայելի տասներկու ցեղապետները կոչուած են պատրիարք, որ մեր Ա. Գրքին մէջ թարգմանուած է «Խահապետ» (Ա. Մնց. Խ. 22): Բառը զրուծածուած է նաև նոր Կտակարանի մէջ թէ տասներկու ցեղապետներու (Գործք, է. 8), թէ Արքահամի (Եբր. է. 4) և թէ Դաւթի համար (Գործք, Բ. 29): Հետևաբար պատրիարք բառը առնուած է Աստուծաշաշունչէն և կիրարկուած է Քրիստոնէական եկեղեցի մէջ նահապետական գիրք և հանգամանք ունեցող առաջնորդներուն համար:

Տակաւ առ տակաւ սակայն այս տիտղոսին զրուծածութիւնը սահմանափակուեցաւ միայն կարգ մը մեծ մայրաքաղաքներու Արքեպիսկոպոսներուն համար: Բայի այս սահմանափակումը օրինականացաւ Տիեզերական ժողովներու որոշումով: Բայ այսմ, առաջին Տիեզերական ժողովը, զումարեալ ի նիկիա 325ին, իր վեցերորդ կանոնով որոշեց որ Աղեքսանդրիոյ, Հռովմի և Անտիոքի եպիս-

կոպուներուն շառաւելութիւնները պահպանուին» : Յաջորդ ժողովներով, Երևանումի և Կ. Պոլսոյ Աթոռներն ալ նոյն պատուին բարձրացան, և ըստ այս Քրիստոնէական ընդհանուր Եկեղեցիի մէջ ստեղծուեցան հինգ պատրիարքութիւններ : Եթէ այսօր անոնց թիւր աւելի է, պատճառն այն է որ Եկեղեցին բաժանուեցաւ և պատրիարքութիւններ ճիւղաւորուեցան և մէկ ու նոյն Աթոռին համար մէկէ աւելի պատրիարքներ մէջտեղ եկան :

Պատրիարքի մը զլիաւոր իրաւասութիւններն են, համաձայն Ընդհան. ըական Եկեղեցիի մէջ ընդունուած օրինաց, ժողովներ զումարել իր իրաւասութեան սահմանին մէջ գտնուող եպիսկոպոսներով, հաւատոյ և կարդի կանոններ գնելու իր թեմերուն համար : Եպիսկոպոսներ ձեռնազրել և ի հարկին դատել զանոնք իրենց կանոնական զանցառութեանց համար, միշտ թեմի եպիսկոպոսներուն հետ միամնաբար և համախորհուրդ : Պատրիարք մը անկախ է իր ըրչանակին մէջ և ի վարչականս ենթակայ չէ ուրիշ որևէ նուրիապետական Աթոռի, Պատրիարքը ենթակայ է միայն Տիեզերական Փողովին, որ կը ներկայացնէ Ընդհանրական Եկեղեցիի բարձրագոյն իշխանութիւնը, որուն անդամ են Եկեղեցիի բոլոր Եպիսկոպոսները, Արքեպիսկոպոսները և Պատրիարքները :

Ընդհանրական Եկեղեցիի հասկացողութեամբ, տրուած աշխարհապրական չըլանակին մէջ մէկ պատրիարք միայն կրնայ զոյութիւն ունենալ, որքան տաեն որ հաւատելի նոյնութիւն կը տիրէ նոյն չըլանակին մէջ : Այս սկզբունքը տիրական կը մնայ, հոգ չէ թէ քանի տարբեր լեզուներ խօսող քրիստոնէական խումբեր զոյութիւն ունենան՝ կամ զանազան ծէսերով պաշտամունքներ կատարուին նոյն չըլանակի մէջ : Ուրեմն պատրիարքութիւնը, զործածելով արդի եզր մը, միջազգային նկարագիր ունեցող Եկեղեցական պաշտօն մըն է : Մէկ և նոյն պատրիարքական Աթոռին համար մէկէ աւելի հաւասարապատիւ պատրիարքներու զոյութիւնը ինքնին կ'ենթազրէ կամ հերձուած, կամ զաւանանքով իրարմէ տարեւ Եկեղեցիներ :

Պատրիարքական այս դրութիւնը յատուկ էր Հռովմէական Կայսրութեան սահմաններուն մէջ գտնուող Եկեղեցիին համար : Արդարի բացի Երուսաղէմէն, մնացեալ չորս պատրիարքութեանց իրաւասութեանց չըլանակիները կը համապատասխանէին կայսրութեան քաղաքային չորս մէծ բաժանումներուն :

Տարբեր էր դրութիւնը սակայն՝ կայսրութեան սահմաններէն դուրս գտնուող Եկեղեցւոյ այլ մասերուն մէջ : Նախ սկէտք է զիտանալ որ Հռովմէական Կայսրութեան սահմաններէն զուրս գտնուող Եկեղեցիներու մէջ ազգայնական տարբերութիւնը աւելի շեշտուած էր քան կայսրութեան սահմաններուն մէջ : Երկրորդ՝ զոյութիւն չունէր, այսպէս կոչուած միջազգային լեզու մը՝ որ հասարակաց ըլլար Արևելքի բոլոր քրիստոնէից, ինչպէս էր Ցունարէնը Արևմուտքի մէջ : Երրորդ՝ քրիստոնէութեան այս երկու հատուածները, Արևելքի և Արևմուտքի Եկեղեցիները, կը զանուէին երկու տարբեր, իրարու մրցակից և թըշնամի կայսրութեանց իշխանութեան ներքի, Արևմուտքը, ուր կը զանուէին մեծ կրօնական կեդրոնները և քրիստոնէութեան մեծագոյն զանցուածը, Աղվայելէր Հռովմէական Քրիստոնէայ Կայսրութեան հովանին : Խոկ Արևելքի քրիստոնէաները Պարսկական հերթանու կայսրութեան ներքի էին որ հազիւ կը հանդուրժէր անոնց զոյութեան, և երեմն նոյնիսկ արքայական հրովարտակներով

և բռնութեամբ ուժեղ փորձեր կ'ընէր զանոնք վերսախն պարսկական կոօնքին դարձնելու : Յաճախ կասկածով կը դիտուէին Արեւլքի քրիստոնէից եղբայրական և ընական յարաբերութիւնները Արևմուտքի քրիստոնէից հետ : Կ'արգիլուէին մանաւանդ վարչական կապեր և հաղորդակցութիւններ՝ որոնք անհրաժեշտ էին եկեղեցին Միութիւնը և Ընդհանրականութիւնը պահելու համար :

(Այս և այլ ազգակներ պատճառ եղան որ Պարսկական կայսրութեան ներքե դուռուող Եկեղեցիներ, իրենց միջավայրին մէջ առաւել կամ նուազ առ մուր արմատ բռնելէ ետքը, իրենց յարաբերութիւնները թուլցնեն Արևմուտքի հետ և ինքնազմուին և ինքնուրոյն ընթացքի մը մէջ մտնեն : — Եկեղեցիներու վարչական բաժանումը Արևմուտքի մէջ տեղի ունեցած էր համաձայն Հռովմէական Կայսրութեան նահանգային բաժանումներու : Խսկ Արեւլքի մէջ՝ այդ տեղի ունեցաւ ըստ ազգաց և ըստ լեզուաց : Խրաքանիւր քրիստոնեայ ազգ ունեցաւ իր ուրոյն եպիսկոպոսապետը՝ Պատրիարքի մը դիրքով և իրաւասութեամբ, բայց ոչ՝ անունով : Արեւլքի եպիսկոպոսապետներ կոչուեցան Կաքողիկոս, և ըստ այսու յառաջ եկան Ասորւոց, Պարսից, Հայոց, Վրաց և Աղուանից կաթողիկոսութիւնները :

Կաքողիկոս բառն ալ Յունարէն է և կը նշանակէ ընդհանրական (պետ Եկեղեցւոյ) : (Այս եզրը նախապէս զործածական եղած էր Հռովմէական Կայսրութեան չորս մեծ նահանգներէն իրաքանչիւրին տնտեսապետին համար) Առաջին անգամ Տիգրոսի Պարսից եպիսկոպոսը զործածեց զայն և ապա տակաւառ տակաւ զործածական դարձաւ այդ տիտղոսը Պարսկական տիրապետութեան ներքե դուռուող բոլոր միատարրի և միալեզու Եկեղեցիներու պետերուն համար, որոնց կարգին՝ նաև Հայոց Եկեղեցիի եպիսկոպոսապետին համար :

Կաթողիկոսներ իրենց ըրջանակներուն մէջ ունեցան պատրիարքներու գիրքը և իրաւասութիւնը, յատկանշական տարբերութեամբ մը, Մէկ և նոյն պատրիարքի իրաւասութեան ներքե մէկէ աւելի ծէսէրով և լեզուներով պաշտամունք կատարող Եկեղեցիներ կրնային գոյութիւն ունենալ առանց իրենց ուրոյն պատրիարքն ալ ունենալու : Խսկ մէկ կաթողիկոսի իրաւասութեան ներքե զանուող բոլոր թեմերու մէջ կը տիրէր միօրինակութիւն ըստ լեզուի և ըստ ծէսի : Խրաքանչիւր ազգի կամ լեզուի համար ուրոյն կաթողիկոս գոյութիւն ունէր, թէ խսկ այդ կաթողիկոսներէն մին միւսին ենթակայ ըլլար ի հոգեսրս, ինչպէս էր պարագան Վրաց և Աղուանից կաթողիկոսներուն, որոնք ենթակայ էին Հայոց կաթողիկոսին : Աղուանից կաթողիկոսութիւնը վերջացաւ երբ Աղուանք դադրեցան ուրոյն ազգ մը ըլլալէ, ձուլուած ըլլալով Հայոց և իրենց գրացի այլ ժաղովուրդներու մէջ : Բաց աստի, մէկ և նոյն լեզուով և մէկ և նոյն ծէսով մէկէ աւելի ինքնազմուին պատրիարքներ կրնային գոյութիւն ունենալ, առանց հակաթոռ կամ հերձուած ըլլալու : Այսպէս էր պարագան, և է՛ մինչէ այսօր, Յունածէս երեք կամ չորս պատրիարքութեանց համար : Մինչդեռ կաթողիկոսական գրութեան մէջ մէկ և նոյն լեզուի ու ծէսի համար մէկ կաքոց :

Առաջին անգամ մեր մէջ է որ Ընդհանուած այս Ընդհանուր սկզբունքին շեղում կատարուեցաւ, և մէկ լեզուով ու մէկ ծէսով Եկեղեցիի համար մէջտեղ եկան մէկէ աւելի կաթողիկոսներ : Հայց Եկեղեցիի բարձրագոյն և օրինական

իշխանութիւնը սակայն առաջին իսկ օրէն յստակ դիրք բռնեց նման հակական նոնական քայլերուն դէմ, դատապարտելով զանոնք իրեւ հերձուած: Մէկ կողմ ձգելով մել, դարուն, Վկայասէր կաթողիկոսի օրով, սունկի պէս բուսնող կաթողիկոսներու բազմութիւնը, որ ախտանշան էր լոկ եկեղեցական անիշխանութեան, նկատի առնենք միայն Աղթամարի եպիսկոպոսի պարագան: Երբ 1113 թուականին, Աղթամարի Դաւիթ Թոռնիկեան եպիսկոպոսը ալլընդայլոյ պատճուներով ինքզինք կաթողիկոս հռչակեց, Հայց. Եկեղեցիի բարձրագոյն իշխանութիւնը, անսախընթաց մեծ ժողովով մը զայն նզովեց: Այս ժողովը հաւաքուեցաւ այդ օրերուն իրեւ կաթողիկոսական աթոռանիստ ծառայող նույզի կարմիր վանքին մէջ, ներկայութեամբ «ուուրբ և առաքինեաց արանց աղջիս Հայոց, աւելի քան զերկու հազար և հինգ հարիւր (անձինք), եպիսկոպոսաց, վարդապետաց, հարց վանականաց և միանձանց, որք միաձայն հաւանութեամբ նզովեալ հերքեցին յեկեղեցւոյ Քրիստոսի, անէծս ցաւազինս կուտեալ ի զուրիս նոցա» (Ընդ. 49), (Ազգապատում, Ա. Էջ 1353): Աղթամարի եպս. Դաւիթ Թոռնիկեանի ձեռնարկը, կը յարէ «Ազգապատում օի հեղինակը, «Եկեղեցւոյ մէջ բաժանում մը ստեղծելու պատճառ եղաւ, որ բաւական դարեր շարունակեց իրեւ գատապարտեալ հերձուած: Իրաւ է՝ որ ետքէն զործին օրինաւորութեան կերպարանք արուեցաւ, սակայն միշտ նորաստեղծ աթոռ մը աւելցուց, առանց մեծ օգտակարութիւն մը ունենալու և առանց նկատողութեան արժանի արդիւնք մը պտղաբերելու» (Ազգապատում Ա. Էջ 1354):

Մեր պատճութեան մէջ մէկէ աւելի կաթողիկոսներու զոյութիւնը արդիւնք է վարչական-կանոնական հիմնական սկզբունքներու անտեսումին և քաղաքային ու ընկերային անբնականոն պայմաններու: Հայց. Եկեղեցին հանդուրժած է երկրորդական կաթողիկոսներու զոյութեան «վասն խստասրտութեան» անոնց աթոռակալներուն: «Այլ ի սկզբանէ ոչ եղի այնպէս»: Եւ երբ անոնք պատմական իրաց բերումով դազրած են զոյութենէ՝ Հայց. Եկեղեցին երբեք չէ մտածած զանոնք վերակենդանացնելու մասին, ինչպէս պատահեցաւ օրինակ Աղթամարի «կաթողիկոսութեան» պարագային:

Կիլիկիոյ Կաթողիկոսութեան համար նոյնը չեղաւ սակայն, յատուկ պատճառներով: — Երբ մեր օրերուն Կիլիկիան պարապուեցաւ իր հոծ հայութենէն, ամենքիս ծանօթ և եղերական պայմաններու տակ, երբ Կիլիկիոյ օրուան Կաթողիկոսը՝ Սահակ Բ., տարագրուեցաւ-իր ժողովուրդին հետ, ու երբ կաթողիկոսութեան աթոռանիստ Սոյ վանքը և իրեն կապուած բազմաթիւ ուրիշ վանքեր ու Եկեղեցիներ զրաւուեցան կամ աւերակի վերածուեցան, Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, իրաց գժրախտ բերումով, կորսնցուց իր զոյութեան կուռանը և պատճառը: Սակայն նկատի առնելով որ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ժողովուրդը զրեթէ զանգուածարար ապաստանած էր զրացի երկիրներ, Սուրբա և Լիբանան, և նկատի ունենալով այս զրեթէ անհովիւ մնացած ժողովուրդին անմիջական կարիքը Եկեղեցական կազմակերպութեան, և նկատի ունենալով մասնաւանդ Սահակ Կաթողիկոսի առողջ հասկացողութիւնը Հայց. Եկեղեցիի կանոնական օրինաց և ուղիղ կեցուածքը հանդէպ Հայց. Եկեղեցիի Մայր Աթոռին, երուսաղէմի Պատրիարքութիւնը եղբայրական ձեռք կարկտուց զալթական կաթողիկոսին և իր Պէյրութի ու Գամասկոսի թեմերը փոխանցեց անոր իրաւասու-

թեան։ Այսպէս Կիլիկեան Կաթողիկոսութիւնը վերակենդանացաւ և ընդհանուր հաւանութեամբ և օժանդակութեամբ, և Բարդէն Աթոռակից Կաթողիկոսի ջանքերով, վերակազմուեցաւ։ Կիլիկեան Կաթողիկոսութեան նոր աթոռանիստը, Անթիլիաս, կրթական կեդրոնի մը վերածուելու ճամբռն մէջ մտաւ, ինչ որ էր առհասարակ ամենուն փափաքը և ակնկալութիւնը Կիլիկեան Կաթողիկոսութեան վերակենդանացման մէջ։

Սակայն Կիլիկեան Կաթողիկոսութեան օտար հոգի վրայ վերահստատման գործին օգնողներն ու նպաստողները երբեք մաքէ անգամ չանցուցին որ որ մը այս մասնաւոր Կաթողիկոսութիւնը ինքզինք պիտի ուղէր հակադրել Ամենայն Հայոց Մայր Աթոռին։ Անոնք կը խորհէին միայն՝ որ նուիրապետական կազմակերպութեան մը հաստատումն ու զօրացումը Սուրբոյ և Լիբանանի հոծ հայութեան ծոցին մէջ՝ պիտի նպաստէր Արտաստհմանի մէջ հոգեսր կեսնքի զարգացման և զիտակից հոգևորականներու պատրաստութեան։ Պէտք է ցաւով դիտել սակայն որ ներկայ ծանօթ պայքարները Եկեղեցիի ծոցին մէջ՝ մեծ շափով ի դերեկ կը հանեն այդ յոյսերն ու ակնկալութիւնները։

Անհրաժեշտ է հետևաբար, վերև արուած բացարձութեանց լոյսին տակ, որ Եկեղեցական-վարչական հիմնական սկզբունքներու և ողջմտութեան ճանապարհով՝ կերպ մը դանուի խաղաղութիւնն ու օրինաւորութիւնը հաստատելու, և Մերձաւոր Արևելքի մէջ մեր Եկեղեցւոյ կենսական գործը իր բնականոն հունին մէջ զնելու համար։

Եւ որպէսզի կարելի ըլլայ այդ՝ հարկ է որ Եկեղեցւոյ առաջնորդներուն և ժողովրդական մարմիններուն կողմէ առնուած քայլերը, փոխանակ խորացնելու և կարծրացնելու յառաջ Եկած ճեղքուածքը՝ աւելի միտին գիւրացնելու յառաջիկայի համերաշխութիւնը և կացութեան կանոնաւորումը։

Այս պէտք է ըլլայ աղօթքն ու չանքը ճշմարտապէս Եկեղեցասէր ամէն հայու։

ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ԿԱԹՈՂԻԿԱՆՈՒ

Տարեւացին կ'ըսէ.

- «Այլ զիտելի և զի Քրիստո զլո՛ւիս և Եկեղեցւոյ, եւ հաւատացեալք՝ մարմին եւ անդամք նորա»։
- «Մի և Քրիստո եւ մի մարմին նորա, որ կոչի մի Կաթողիկէ Եկեղեցի»։
- «Կաթողիկէն ընդհանրական լոի, իսկ Եկեղեցին՝ ժողովումն»։
- «Մի և ամենայն ընդհանուր Եկեղեցիք, որ և բոլոր Քրիստոնեալք ըս հաւատոյն եւ կոչմանն յուսոյն ուղակս սեռիւ»։
- «Դուիս Եկեղեցւոյ և Տէր մեր Յիսուս Քրիստո, ուղակս ասացու, եւ Փոխանորդ նորա ի յերկրի ի հինն բահանայապեսն, ուղակս Անարօն, եւ ի նորս Կաթողիկոսն իւրաքանչիւր ազգի»։

(Գիրք Հարցմանց, էջ 532 - 4)

ՎՐՈՒԱԿԵՆ

ՅԻՍՈՒԽԻ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ

«Եւ ի կալն նմա յաղօրս, եղեւ
տեսի երեսաց նորա այլակերպ»
(ՀՈՒԿ. Ե. 29):

Յիսուսի այլակերպութիւնը տեղի ու
նեցաւ լերան մը վրայ: Յիսուս սովորու-
թիւն ունէր յաճախ լեռները բարձրանալ: Երբեմն առաւտօս կանուխ լեռ կ'ելլեր ազօ-
թելու և խոկալու առանձնութեան մէջ: Իր քարօգները երբեմն կուտար լերան վրա-
յէն: Յիսուսի նշանաւոր և երկար մէկ քա-
րոզաշարքը լերան մը վրայ խօսուած է, և
այդ իսկ պատճառաւ կը կոչուի Աերան քա-
րոզ (Մատթ. Ե., Զ. և Է. գլուխները):

Մովսէս Աստուծոյ պատգամները ստա-
ցաւ Սինա լեռնէն, իսկ Եղիս Կարմելոս
լեռը ելաւ իր նշանաւոր զոհը մատուցա-
նելու համար, և Քորեր լեռ զնաց Աստու-
ծոյ կամքը հասկնալու (Գ. Թագ. ԺԲ. 19,
ԺԹ. 8): Ուրիշ մարգարէներ և աստուա-
ծապաշտ մարդիկ ևս աղօթելու ու խոկա-
լու համար յաճախ լեռները կ'ելլէին: Ասիկա
բարեպաշտական հին սովորութիւն մըն էր:
Նմանապէս Յիսուս ալ օր մը իր երեք ա-
շակերտներով լեռը ելաւ պահ մը առանձ-
նանալու և աղօթելու համար:

Ո՞ւր էր այս լեռը: Երեք զլիսաւոր
կարծիքներ կան այս մասին: Հին մեկնիշ-
ներէն ոմանք խորհած են թէ այլակերպու-
թեան վայրը Զիթենեաց լեռն է: Քանզի
Պետրոս Յիսուսի հետ էր այս գէպքին առ-
թիւ, և իր Ընդհանրական Թուղթին մէջ,
ակնարկելով անոր, տուրբ լեռ» կ'անուանէ
զայն (Բ. Պետ., Ա., 17-18): Այս սուրբը
լեռով հին մեկնիշներ Զիթենեաց լերան հետ
նոյնացուցած են: Թէև այս կարծիքը ժա-
մանակ մը ուշազրութիւն զրաւած է, սա-
կայն հետագային կորսնցուցած է իր ար-
ժէքը: Որովհետեւ, ըստ առաջին երկու ա-
շետարաններու հազորգած տեղեկութեան,
այլակերպութեան լեռը բարձր էր, մինչդեռ
Զիթենեաց լեռը զուրկ է բարձրութիւնէ:

Բայտ հին Եկեղեցիներու մէջ տիրող

աւանդութեան, այլակերպութեան վայրը
թարոր լեռն է: Իսկ արդի կարգ մը մեկ-
նիշներ, նկատի առնելով լերան բարձրու-
թիւնը, կը խորհին թէ ատիկա Հերմոն լեռը
պէտք է ըլլայ: Հայց Եկեղեցւոյ Միջին
դարու մեկնիշներ Հերմոնէն աւելի թարոր
լերան կարծիքը ընդունելու հակամէտ են,
թէև Վարդավառի տօնին առիթով երգուած
օրհներզին մէջ Յթանուն նորա ցնձան թա-
րոր և Հերմոնի խօսքը երկու քին ալ նուի-
րականութիւնը կը չեւտէ: Բայց այլակեր-
պութեան գէպքը ուրանեղ ալ պատահած
ըլլայ, կարենորը ոչ թէ լեռն է, այլ նոյն-
ինքն գէպքը, ոչ թէ գէպքը՝ այլ այդ գէպ-
քին խորհուրդը և անոր ետելը կեցող Անձը
լեռը չէ որ գէպքը փառաւորեց և կամ
Յիսուսի փառքը աւելցուց, այլ Յթանու
ներկայութիւնն էր որ լերան փառքը բազ-
մապատկեց: Ուրբեմն ամենակարեսըր Յիսուս
ինքն է: Այս ուղղութեամբ կ'արժէ նկատի
առնել հետեւեալ կէտերը:

Ա. — Ազօրքը եւ այլակերպութիւնը:
Յիսուսի այլակերպութիւնը մանրամասնօ-
րէն նկարագրուած է առաջին երեք աւե-
տարաններուն մէջ (Մատթ., Ժի., 1-8,
Մարկ., Թ., 1-7, Ղուկ., Թ., 28-36),
իսկ չորրորդ աւետարանը կը շատանայ ա-
նուղղակի և աղօտ ակնարկութիւնն մը միայն
ընելով (Յովհ., Ժթ., 28): Բայտ Ղուկասու
պատմութեան, այլակերպութիւնը պատա-
հած է աղօթքի պահուն: «Եւ ի կալն նմա
յաղօրս՝ եղեւ տեսի երեսաց նորա այլա-
կերպ»: Այս խօսքը ցոյց կուտայ թէ Յի-
սուս տակաւին աղօթքը չըրացուցած գէպքը
պատահած է, չատ հաւանաբար զիշեր
տաեն, քանզի նոյն Աւետարանը կ'ըսէ:
Ասոկ Պետրոս և որ ընդ նմայն էին՝ ծան-
րացեալք ի քնոյ, զարթեան . . .»:

Յիսուսի ամբողջ կեանքը արդէն ա-
ղօթքով լի էր: Թէև Զօրը հետ միշտ մտեր-
միկ յարաբերութեան մէջ էր, այնուհան-
գերձ պէտք կը զգար աղօթելու, սիրով
բանալու Անոր՝ որ զինքը աշխարհ զրկած
էր: Այսու Յիսուս հաստատեց որ աղօթքը
անհրաժեշտութիւն մըն էր իր կրօնքին մէջ:
Ճէյրս Մարթինո կ'ըսէ: Ակրօնք մը աւելի
անիմաստ կը դառնայ առանց աղօթքի քան
թէ բանաստեղծութիւն մը առանց խօսքի
կամ երաժշտութիւն մը առանց եղանակին:
Իսկ Սուրբն Ամբրոսիոս կ'ըսէ: աղօթքը

թե մըն է, որով մեր հոգինք երկինք կը սատունի: Կրօնական խորհրդածութեան աչք մըն է, որով զԱստուած կը տեսնենք: Յիսուսի համար ապրուած իրականութիւն մըն էր այս խօսքը: Այս մասնաւոր պարագային: Երբ լեռան խաղաղութեան մէջ կ'աղօթէր, յանկարծ տեսանելի կերպով և սեցուեցաւ Աստուածոյ փառքով և ներկայութեամբ, և զիշերուան մթութիւնը լոյսով ու պայծառութեամբ ողողեց, զիշերը ցերեկի վերածեց և երկիրը՝ երկինքի:

Ասիկա կրօնական խոր ապրումէ բխող փարձառութիւն մըն է, զոր ուրիշներ ևս ունեցան տարրեր տարրեր պայմաններու ներքո: Երբ Մօվսէս Սինա լեռը ելաւ, Աստուածոյ հետ իր յարաբերութիւնը այնքան սերտացաւ որ գէմքը լուսափայլ հանգամանք մը առած էր լեռնէն իջած ատեն, ուսուի ստիպուեցաւ իր երեսին վրայ քօղ մը զնել (Ելից, 17:, 33) որ ժողովուրդին աչքը չշանայ: Ատեփանսս Աստուածոյ ներկայութիւնը այնքան ուժգին կը զգար իր մէջ, որ երբ զինքը հրեկից ատեանը տարին գատելու համար, հոն գտնուողներ անոր գէմքը հրեշտակի գէմքին պէս տեսան, իր երեսին վրայ կարծես երկնային լոյս կը փայլէր (Պործք, Զ:, 15):

Յայտնի խորհու մը լսած է. «Աղօթքը շունչն է վերատին ծնած հոգիին: Քրիստոնէական կեանք գոյութիւն չունի առանց աղօթքի»: Ուրիշ նշանաւոր հեղինակ մը կը յաւելու. «Եկեղեցին աշխարհը գտրձի բերած է սոսկ արիւնով և աղօթքով»: Ատեփանսս նման աղօթքի նուիրուած մարտիրոսներու անմեղ արիւնն է որ տարածեց քրիստոնէութիւնը աշխարհի վրայ:

Քրիստոնէական կեանքը չ'ապրուիր առանց աղօթքի: «Զերմեռանդ աղօթքն է որ, ինչպէս ելնէկ կ'ըսէ, կը բանայ երկիրց գոները»: Աստուած թէկ զիտէ մեր կարտութիւնները, պէտք է սակայն որ մենք անձամբ ուզենք զանոնք և խոստվանինք մեր տկարութիւնները իր առջև, և ահա այն ատեն Աստուածոյ պայծառ տեսիլը և սահմանաց օրհնութիւնները մեզի կը տրուին տառաօրէն:

Յիսուս՝ որպէս մեր փրկիչը և կեանքի առաջնորդը, եթէ պէտք տեսաւ աղօթելու, մինք, հոգեղէն արարածներ, որքա՞ն և աւելի կը կարօտինք անոր, և ահա՝ այս է

պատճառը որ նա լսաւ. «Արթուն կացէք այսուհետեւ, յամինայն ժամ աղօթս արարէք» (Ղուկ:, ԽԱ:, 36): Ա. Պօղոս կ'ըսէ. «Աղօթից սաէպ կացէք» (Կողոս:, Դ:, 2): Ինչ որ կը նշանակէ թէ պէտք է օմեր օրերը Աստուածով սկսին և Աստուածով գերջանան:

Եթէ աղօթքը ըլլայ մեր կեանքի հիմնական սկզբունքը, երբեք չպակասիր տեսմիլը մեր կեանքին մէջ: Առանց տեսիլի կեանքը կը տափակնայ և կը կորանցնէ իր բարյական հմայքը: Աղօթքը կը բարձրացնէ մարդը: «Աղօթքը այնքան վեր կը սաւառնի: ուր արձիւը անկարող է վերանալու: Աղօթքը հոգին կը սրբազորէ: Եւ սրբացած այս հոգիներն են որ կը սաւառնին վեր և աւելի վեր, մինչև Աստուածոյ չնորհաց գահը, և որով երկինքի օրհնութիւնները երկիր կ'իջեցնեն:

Ինչպէս անհաններու, նոյնպէս ազգերու կեանքին մէջ տեսիլը կարեսր է: «Առանց տեսիլի ազգ մը կը խոտորի» (Առակ, ԽԹ:, 18) կ'ըսէ հրեկից իմաստունը: Ազգ մը բախտաւոր է երբ տեսիլ ունեցող մեծ մարդիկը ունի իր մէջ, բայց գժբախտ՝ եթէ իր առաջնորդները վերացումի վայրկահաններ չունին, ներշնչումի ու ազնուացման միջոցներէ զուրկ են, ու կը զրազին միմիայն նիւթական աշխատնի անցաւոր արժէքներով: Այս տեսակ ազգ մը չի կրնար գտրուա պայմաններուն համեմատ յառաջանալ և մրցի քաղաքակրթութեան թատերաբեմին վրայ իրմէ աւելի զարդացած ցեղերու հետ, և չի կրնար երկինքի օրհնութիւնները երկիր իջեցնել:

Բ. — Պետրոսի աւրօնինակ բալձանեք: Երբոր Յիսուսի գէմքը պայծառացաւ, լեռը ովովուեցաւ երկնային լոյսով մը, և իր հանդերձներն իսկ սկսան ճերմկնալ ու փայլիլ. Յիսուսը պահ մը մարմնաւոր կեանքի կաշկանցումներէ ազատ սկսաւ իր աստուածային կեանքը յայտնել իր աշակերտներուն: Այս լուսազարդ մթնոլորտին մէջ Մօվսէսի և եղիսայի երեսումը, որպէս Յիսուսի խօսակիցներ, մեծ անակնկալ մը եղաւ աշակերտներուն համար: Տեսարանը խորապէս գեղեցիկ էր և զբաւէլ. — Հուշաչող մթնոլորտ, պայծառափայլ Յիսուս, և երկու մեծ երկնային գէմքեր վեհութիւն կուտային տեսարանին: Պետրոս և իր երկու

ընկերները իրենք զիրենք շատ երջանիկ զգացին այս անակնկալին առջեւ։ Պետրոս այլևս չկրնալով ինքզինքը զսպել, բացականչեց և ըստաւ. մեռպի, բարւով է մեզ աս լինելը, թոյլ տուր մեզի որ ծառերու ճիւղերէն երեք տաղաւարներ շինենք, մէկը թեզի, մէկը Մովսէսի և միւսը Եղիայի, և իրան վրայ մնանք շարունակ։

Պետրոսի, ինչպէս նաև միւս առաքեալներու համար, շատ հաճելի էր այնտեղ մնալ և ազատ ըլլալ բոլորովին աշխարհի հոգերէն, կեանքի պարտականութիւններէն ու պատասխանատուութիւններէն։ Բայց ինչպէս Աւետարանը կ'ըսէ, Պետրոս ուշ զիսեր զինչ խօսեր։ Կ'ուզէր փառք վայել առանց անոր զինը վճարելու, յաջողութիւն ունենալ առանց աշխատանքի, երջանիկ ըլլալ առանց զոհողութեան և փառապսակ ունենալ առանց խաչ կրելու նախապէս։ Ասիկա կեանքի մասին սխալ գաղափար ունենալու արդիւնքն է։ Ան տակաւին չէր սորված թէ պառքը առաքինութեան կը հետեւի իրբեւ անոր շուքը։

Երբ առաքինի ըլլալու համար աշխատանք թափած չենք, փառք վայելելու բաղձանք յայտնել անիմաստ է։ Արգարութեան պասկը այն ատեն միայն մերն է՝ երբ պատերազմած ենք բարի պատերազմը, պահած ենք առօրեայ կեանքի մէջ մեր հաւատքը, և աւարտած ենք յաջողութեամբ կեանքի գոյամարտի ընթացքը (Բ. Տիմ., Դ. 7)։ Արական փառքը մեր անձին վրայ տարուած անազմուկ յաղթանակին պտուղն է։ Երբ այս յաղթանակը գոյութիւն չունի, գարձատրութիւն ակնկալել ինքնախարբէութիւն մըն է սոսկ։

Այս մասին երկու ծայրայեղութիւններ կան, որոնցմէ զգուշանալ պէտք է։ Ամանք վերացական բաներով այնքան կը հետաքրքրութիւն՝ որ իրենց առօրեայ պարտականութիւնները երեսի վրայ կը ձգեն։ Ամանք ալ, ընդհակառակը, հանրային ծառայութեան գործերով այնքան շատ կը զրադին որ ներշնչումի վայրկաններ ու վերացումի պահեր չունին իրենց կեանքին մէջ, և ուստի տեսիլներէ զուրկ կ'ապրին։ Շիտակ ճամբան սակայն երկու չափազանցութիւններէն ալ հեռու կենալն է։

Արական քրիստոնեան այն է որ թէ կ'աղօթէ և թէ կը ծառայէ, թէ կը հաւա-

տայ և թէ կը զործէ, թէ մտքի յափշտակութիւններ կ'ունինայ և թէ իր առօրին պարտականութիւնները կը կատարէ խըզն մտօրէն։ Ի մի խօսք, մէկ կողմէն Ասուն ծոյ հետ կը հաղորդակցի, իսկ միւս կողմէն մարդոց հանդէպ իր պարտականութիւններուն մէջ չի թերանար։ Պետրոս երբ ուզեց պատրաստ երանութիւնը վայելել, այդու խոստավանած եղաւ իր անփորձութիւնը, Յիսուսի հանդէպ ունեցած սէրը չէր որ անոր կը թելաղրէր նման բազմանք մը, այլ Անոր փառքին մասնակից ըլլալու բնական բերումը։ Քանզի Պետրոս ցոյց չտուալ նոյն եռանդն ու հոգածութիւնը, երբ Յիսուս խաչը ուսին կ'ելէր Կողգոթա։

Մարդիկ առհասարակ այսպէս հն։ Եթէ մէկը փառքի շրջան մը կը բոլորէ, անոր փառքով փառաւորուելու կը ջանան, իսկ եթէ պատահի որ մէկը հայածանքի մէջ ըլլայ, նոյնիսկ ամենէն մտերիմնկատուածները իրմէ կը հեռանան։ Աւրիշ խօսքով, եթէ պայծառակերպութեան լեռ մը ունիս, մարդիկ քովկ կ'ուզեն մնալ միշտ, բայց երբ զողզովայի լերան մը վրայ ես, քեզմէ կը հեռանան և քեզ առանձին կը թողան։ Ահա այս իսկ պատճառաւ, հոն թալու Պետրոսի այս միակողմանի առաջարկը չի քաջալերուեցաւ Յիսուսի կողմէ։

Գ. — Երկիմնեն եկած ձայնին նշանակութիւնը։ Պետրոսի առաջարկը չընդունուեցաւ, բայց ամպ մը եկաւ և հովանի եղաւ իրենց, և ամպին մէջէն ձայն մը լսուեցաւ որ կ'ըսէր։ «Դա է որդի իմ սիրելի, ընդ որ հանեցայ, դամ լուարուե»։ Մովսէս և եղիա Յիսուսի հետ կը խօսէն երլաւազէմի մէջ կատարուելիք իր չարշարանքներուն մասին, որանցմով պիտի ապահովուէր մարդկային ցեղի փրկութիւնը։

Երբ մարդկութիւնը իր մանկութիւն չըջանը կը բոլորէր, Աստուած Մովսէսական օրէնքներով զայն փրկութեան ճամբու մէջ գրաւ։ Մարգարէները աւելի մշակեցին փըրկութեան գաղափարը։ Այժմ ժամանակը եկած էր որ իր Միածին Որդիին միջոցաւ տար անոնց աւելի զսեմ կեանքի մը օրինակը, և մատնանչէր փրկութեան աւելի կատարելազորուած ճանապարհը։

Մովսէս կը ներկայացնէր օրէնքը, Եղիա մարգարէներու փառանզը, իսկ Յիսուս չնորհաց գրութիւնը։ Մովսէսական օրէնքը

և մարդարէից գուշակութիւնները իրենց գերերը կատարած էին այլն և պատրաստ էին տեղի տալու շնորհաց գրութեան՝ որ պիափ հաստատուէր Յիսուսի միջոցաւ, Գողոսիմայի վրայ Իր կամւոր զանողութեանը՝ Երկինքէն եկած ձայնը կը հաստատէր այս փոփոխութիւնը, բսելով՝ յետ այսու ոգիմ լուսութէ։ Լուսինը իր լոյսը արեէն կ'առնէ և օգտակար է զիշերուան մէջ։ Երբ սակայն արել ծագի և իր լուսափայց ճառագայթները արձակէ չորս կողմ, այլևս լուսնի լոյսը կը գագրի օգտակարութիւն մը ունենալէ։

Այս իսկ պատճառաւ, երբ երկինքէն սիմա լուսարութօ ձայնը լուսեցաւ, Մովսէս՝ օքէնքի հիմնադիր և Եղիա՝ մարգարէններու ներկայացուցիչ, իսկոյն աներեսութեացան, և Յիսուս առանձին մնաց իր աշակերտներուն հետ, օրոնք սիւները պիտի ըլլային հիմնակիր այս նոր կրօնքին։ Միլտոն կ'ըսէ, «Օքէնքը միայն մեղքը կը մատնանէ, բայց անկարող է զայն դարմանելու»։ Ուրիշ հեղինակ մը կը յաւելու։ «Օքէնքը կ'ախտազննէ հիւանդութիւնը, սակայն Աւետարանն է որ ցոյց կուտայ անոր դարմանը»։ Աւստի Աւետարանին մեծագոյն պատգամը մեղքը ծանուցանելէ աւելի մեղաւորին համար փրկութեան բարի լուրը հազորդելն է։ Աւետարան կը նշանակէ արդէն աւետիս, այսինքն բարի լուր։

Ամէն մարդ որ աշխարհ կուգայ, որոշ կոչում մը ունի կատարելիք։ Աստուած այն ատեն միայն վերէն մեղի համար ալ կրնայ վկայել և լսել թէ հաճոյ հմ իմ այս ծառայէս, երբ մեղի համար սահմանուած կոչման համաձայն ապրինք։ Երանի անոնց՝ օրոնք կը լսեն այս վկայութիւնը իրենց սրտերուն մէջ։ Աստուած Սուրբն Պօղոսի համար կրնար տալ այս վկայութիւնը, ինչպէս նաև Ռոկերերանի, Օգոստինոսի, Լուսաւորչի, Շնորհալիի և ուրիշ հաւատարիմ քրիստոնեաներուն համար՝ օրոնք ապրեցան համաձայն Իր կարքին։

Դ. — Հոգեւոր տեսիլ եւ ծառայութիւն։ Առոնք մարդկային կեանքի երկու զիրար լրացնող պահանջներ են։ Առաջինը բարձրանալու համար սանդուխ մըն է հոգեսոր կեանքի մէջ, իսկ երկրորդը՝ ուրիշները բարձրացնելու միջոց մը։ Արքան ուրիշները բարձրացնենք, այնքան մէնք կը բարձրա-

նանք, և որքան մէնք կը բարձրանանք՝ նոյնքան ուրիշները կը բարձրացնենք։ Առոնք իրարու պատճառ և արգիւնք են եթէ լու համեմատութեան մէջ պահուըն։

Յիսուս, մեր փրկիչը, տիպար օրինակ մըն է մեղի այս մասին։ Իր կեանքին մէջ հաւատք և գործ, տեսիլ և ծառայութիւն զուգընթաց էին իրարու հետ։ Ինչպէս Պետրոսի, նայնպէս ալ Յիսուսի համար հաճիլի էր պայծառակերպութեան լերան վրայ մնալ չարւունակ, բայց վարը ժազովուրդը իրեն կը սպասէր, ի՞նչպէս կարելի էր լերան վրայ մնալ և ծառայութեան պարտականութեան խուսափիլ։ Անմիջապէս լինէն վար իջաւ և հոն պիղծ ոգիէ բռնուած մէջ կը կոր որ իրեն կը սպասէր՝ զանիկա բժշկից և ապա ժազովուրդին մէջ մտաւ և սկսաւ վերստին ծառայիլ։

Քրիստոնէութիւնը որքան վերացական նոյնքան գործնական կրօնք մըն է։ Բայց գրքախտաբար չատ մը քրիստոնեաներ, քրիստոնէութեան վերացական մասը առած ու ծառայութեան մասը զանց ըրած են։ Բնկերային ու հասարակական պարտականութիւններէ հրաժարած և իրենք զիրենք աժան բարեպաշտութեան տուած են։

Յիսուս սակայն, թէն մէկ կողմէն առօթեց, խոկաց ու տեսիլներ ունեցաւ, բայց միւս կողմէն մարդոց հետ չփումներ ունենալին ալ չխուսափեցաւ։ Առանձնութեան մէջ, Աստուածոյ հետ հազորդակցութեան իրենք արդինք, վերացումի պահեր ու ներշնչան վայրկեաններ ունեցաւ, սակայն երբեք չմոռցաւ հիւանդները, կոյրերը, կաղերը՝ որոնք իրմէ լոյս և կեանք կը սպասէին։ Ի՞նքը աշխարհ եկած չէր լոկ խոկաց ու աղօթելու, այլ նաև ծառայելու և իր անձը փրկանք տալու մարդոց փրկութեան համար։

Այս է ահա քրիստոնէուկան կեանքի շխակըմբռնումը, ծառայիլ, զանիլ ու զոհուիլ, մարդկութիւնը բարձրագոյն կեանքի առաջնորդելու համար։ Անի՞ս ծառայութեան այս կեանքը, Աստուած պիտի գհահատէ, և իրեն հաւատարիմ ծառայ պիտի վարձատրէ նաև քեզ։ Աղօթելը, խոկալը և տեսիլը ծառայութեան համար են միայն։ Եթէ չունիս այդ ծառայութեան ու զոհոզութեան կեանքը՝ անարժէք կը մնան այդ բոլորը։

Հեղինակ մը կ'ըսէ . ռեյս աշխարհի մէջ
մարդ մը ծնած չէ տակաւին որ իր գործն
ալ միասին ծնած չըլլայց : Ամէն մարզու
համար Աստուած զործ մը սահմանած է :
Համ Թովմաս Քարլայի , Եթրանիլի է այն
մարդը որ գտած է բռն իր գործը , կոչու-
մը , անիկա այլևս ուրիշ երանութիւն թող
չ'ակնկալէ աշխարհի վրայց : Ետո մը քրիս-
տոնիաներ այսօր ուղղափառ հաւատք ու-
նին , բայց ապերջանիկ են , քանզի ծառա-
յութեան կեանքի նուրիուած չեն և իրենց
մէջ կը պակսի զսհարերութեան այն ոզին
զոր ունէր Յիսուս երբ կ'ապրէր երկրի վրայ :

Ինչո՞ւ օրհնուեցաւ Ուուրբն Պօղոսի
կեանքը , և Աստուածոյ թագաւորութեան
գործին մէջ աչքառու զործունէութիւն ցոյց
տուաւ : Անոր համար որ ստէպ ազօթելով
և իր կեանքին մէջ մտքի յափշտակութիւն-
ներ ու հոգեոր տեսիլներ (Բ. Կորնթ. Ժթ.
1-6) ունենալով հանդիրձ՝ տարապայժան
նուրիում ալ ունեցաւ մարդոց ծառայելու
համար , և իր բարձրագոյն հաճոյքը մար-
դոց մէջ և մարդոց հետ ապրելու և անոնց
սպասաւորելու մէջ փնտուեց : Ժողովրդային
առածը կ'ըսէ . և էւ է ծառայել քան թէ
ժանգոտիլո :

Ուրեմն Այլակերպութեան առնին մեզի
տուած պատգամն է , կեանքի առօրեայ
զքաղութեաներէն մերթ ընդ մերթ վեր բարձ-
րանալ , Աստուածոյ հետ առանձնութեան
մէջ ժամանակ անցնել , հոգեոր տեսիլներ
ունենալ ու ներշնչուիլ , բայց նոյն ատեն
չմոռնալ զործի աշխարհը , ծառայելու
պարտականութիւնը , և մեր նմանեաց բաշ-
րելաւութեան համար զոհելու ու զանուելու
քրիստոնէական կրօնի վսիմ պահանջները :
Այլ բառերով , այլակերպութեան լերան
օրհնութիւնները վայելելով հանգերձ , չի
մոռնալ նաև Գողգոթայի լերան պահանջած
զոհողութեան սկզբունքը :

Գր. Ա. ՍՈՒՍՅԵՍԻՆ

Ֆրեզնո , Գալիֆ.



ԲԱՆԱՄԻՐԾԱԿԱՆ

ՆԱՐԵԿԱՑՈՒ ՍՏԵՂՄԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ

•

Ա) - ՆԵՐԲՈՇՆԵՐ ԵՒ ՏԱԼԵՐ

Բայց , ի հարկէ , Նարեկացու տաղերի
լեզուի առանձնայատկութիւնները չեն պայ-
մանաւորում միայն ժողովրդական տարրի
հարատութեամբ . այդ առանձնայատկու-
թիւններից ամենակարեւորներից են նաև
այն նորամութութիւնները , որոնք արդիւնք
են իր՝ բանաստեղծի անհատականութեան
և որոնք ժողովրդականի հետ միասին նրա
լեզուին հաղորդում են արտակարգ փայլ
և նկարչական գունագեղութիւնն Նարեկա-
ցու անհատական լեզուաստեղծման ընորոշ
գծերից յատկապէս պէտք է նշել բարզու-
թիւններով , այն էլ շատ գէպքում անսո-
վոր բարդութիւններով , նոր բառեր (գլխա-
ւորապէս մակղիբներ) ստեղծելը . օրինակ՝
ծիծաղախոտ , սիրաբողբոջ , օրինորէն , զե-
ղաշխտակ , թիկնէթեկին , հոգիազգեստալ ,
շարժգարժենի , զիհինաճեմ , մաքրինաճեմ ,
սղինատիպ , ցոփինըթաց , խիտաստալարթ ,
պտղինաւէտ , ծայթինասէտ , լիրինաթինդ ,
ահագնակոչկոճ , ստեղծնաշխտակ , փաղփի-
նատար , թեւատրոհաթե : Սակայն Նարեկա-
ցու լեզուի և լեզուական ոճի մասին աշխի
մանրամասն խօսք կը լինի և Մատեան ող-
բերգութեան աղոէմի կապակցութեամբ :

Ժողովրդական բանահիւսութեան և
լեզուի հարստութիւնների օգտագործումով
Նարեկացին միանգամայն թարմ չունչ է
մոցնում հայկական պուղիացի մէջ , բայց
նրա ստեղծագործութեան պուշտիկական
արժանիքները , որոնք միաժամանակ նո-
րութիւններ էին , չեն սահմանափակում
զրանով : Նարեկացին , հարիւրաւոր տարի-
ներ կանխելով եւրոպական լիրիկներին ,
ըմբռնեց . թէ որքան խօսոր նշանակութիւն
ունի բանաստեղծութեան զեղարուեստա-
կանութեան համար նաև . նրա երաժշտակա-
նութիւնը , և նա ստանաւորին՝ բովանդա-
կութեան համապատասխան երաժշտակա-
նութիւն հաղորդելու համար այնպիսի պոէ-

տիկարան նօրամուծութիւններ կատարեց . սրոնք մշտապէս կիրառելի են : Սյդ նօրամուծութիւններից ամենաաչքի ընկնողը բազաձայնների և ձայնաւորների հանգիտութեան (ալիսերացիտ և ասոնանո) այնպիսի վարպետ և համարձակ զործածութիւնն է , որ անգամ քանակորդ զարի սկզբի մեր խօսքի վարպետ բանաստեղծներից ոչ մէկը չի գերազանցել նրան : Ճիշդէ , նրանից առաջ շարականների հեղինակները կիրառում էին բազաձայնների և ձայնաւորների հանգիտութիւնը , բայց այդ նրանց մօտ հագուապէս և պատահական բնոյթ էր կրում ու մի առանձին սրակ չէր կազմում : Բրիւսովը հայ պոէզիային նույիրած իր յայտնի ուսումնասիրութեան մէջ գտնում է , որ Նարեկացին բանաստեղծութեան ձեան ձեւ հաօցրեց բարձր կատարելիութեան սիրով մշակելով հնչիւնագրութիւնը շատ աւելի վաղ այն ժամանակաշրջանից , երբ դա սկսեց ծաղկել իրանական և արարական պոէտների ստեղծագործութիւններւմ :

Եւ իսկապէս , Նարեկացին մի առանձին սէր է ցուցարերել , մանաւանդ , նման բազաձայններով հարուստ բառերի կուտակմամբ երաժշտականութիւն առաջացնելու նկատմամբ : Սյդպիսի կուտակութեանը նրա լւագոյն տաղերում արհեստական , բանի ճիզվէլ չեն արուած և ինքնանդատակ չեն . զրանք բնաւ չեն թուլացնում կամ չեղում բովանդակութիւնը , այլ ընդհակառակը , լիովին համապատասխանում են բովանդակութեանը և գեղեցիկ կերպով բացայացում են այն՝ յաճախ առաջացնելով երաժշտական բնաձայնական պատկերներ : Օրինակները շատ շատ են , ահա ծննդեան հոչակաւոր տաղի սկիզբը .

Աչքը ծով ի ծով ծիծաղախիս
ծաւալանայր յառաւօտուն ...

Սյդ տողերում ընտրուած են այնպիսի բառեր , որոնց թողած լսողական տպաւութեան մէջ իշխում է «Ճ» բազաձայնը . նախ՝ շատ բնական և արամարանական են «աչքն» բառի վրայ զրուած «Ճով» մակղիբին՝ «Ճով» սկսուող մի բառին , յաջորդող ածիծաղախիտ ծաւալանայրը բառերը . իսկապէս որ պէտք է ծավը առաւօտեան ծիծաղախիտ ծաւալանայր , սա բնութեան

միանգամայն սեալ մի պատկեր է , որով ընթերցողի համար աչքերի գեղեցկութիւնը աւելի է կանկրետանում և տեսանելի դառնում : Բայց ածերով սկսուող բառերի նման զաւաւորութիւնը ունի և մի երկրորդ կողմ , այն տաշացնում է բնաձայնութիւն և սեղծում է նաեւ լսողական պատկեր . արգեօք այստեղ չի լսում առաւօտեան փայլում արեի չողերով ողողուած ծովի ծիծաղախիտ ջրերի մեզմ ծփանքը . . . : Բայց աձայնոյթների կլասիկ նմուշներ կտրելի է դանիև և ուշարդավառի տաղում :

Դուքան ողբեր հովին
ուղեղուկ դեմ արեգականն...
Դոււանն ապով լցեալ
ուղ ապով եւ օւր մարգարտով...

Միանգամայն բնական է , որ հավում արեգակի գէմ շուշանը շողշողա , ինչպէս և լեհային քաղցր ու զով օդից լեցուի շող շաղով ու շար մարգարտով , բայց , միւս կողմից , այս առաստ «Ճ» երը արգեօք շողն արայայտում այն շրջիւնը , երբ վազորդեան զեփիւոը հարում է գոհար շուշանին :

Իսկ որքան ախորժալուր է յարութեան տաղի վերջում ճռնչալով շարժուող սալլի անիւների գլուխելու ձայնը , որի մէջ ըզգացում է նաև անուապտոյտի իրայատուկ սիթմը .

Եղի զայր ի զիլ սայլիկն ի զիլ
ի Մասեաց յաջ կողմանեն
սայլիկն ի զիլ զայր ի զիլ . . . (1)
եւ նունչալով զայր մտներ յերուսաղեմ . . . (2)

Նման ձայնական նկարչական մտայլացութեր իրականացնելուց բացի , Նարեկացին բազաձայնոյթը գործածում է ընդհանրապէս բանաստեղծութիւնը երաժշտականութեամբ համելի . լսելիքը շոյող դարձնելու նպատակով և լուագոյն տաղերում այդ երբեք չի վերածում ձայնախազութեան և ձեւկան վարպետութեան ցուցադրման ձգտման՝ ի վես բովանդակութեան հարսութեան : Սյդպիսի բազաձայնոյթներ անհամար քանակութեամբ սփոռուած են նրա տաղերում .

(1) Մատենագրութիւնք , էջ 474:

Կուսին ծնեալ ծոցոյն ծաղիկ...
Գորոնաքեր գորեանաւոր զելլեղելլով...
Հոգիազգեստեալ զեղն ի զինւոյն գոյն...
Այն նորտն նոն եր եւ նապուկ...
Վայր վեր անեջ վեր վայր ի վեր...

Նոյն իսկ երկու բազաձայն միաժամանակ.

Ի վեր ի վերալ վարսից...
Տերեւն տափիլ տուոլին...
Տափիլ եռաստոփչ բամբերգայնոյ տափիլ...

Ինչ վերաբերում է ձայնաւորների հանգիտութեան, պէտք է ասել, «ո թէպէտ ներեկացին տաղերում (քան ոլղբերգութեան մատեանում)» համեմատաբար քիչ է ուշադրութիւն դարձրել զրա վրայ, բայց և այնպէս քիչ չեն նաև այդ բանի սքանչելի նմոյշները։ Նկատում է, «որ իրեւ կանոն նման բազաձայներով բառեր ընտրելիս, նարեկացին հաշուի է առնում նաև նոյն այդ բառերի նման ձայնաւորներով հարուստ լինելը, այնպէս որ շատ դէպքում բազաձայնոյթը և առձայնոյթը առաջանում են միաժամանակ, օրինակ».

Այդ սոս ու սօսախ ծառերդ...
Զօր զօրելինին զօրինահաս զունդ...
Նալի ամպէն ամպն արեգակնեն...
Մահ արքայանեմ ձորձածածուկ ծիածանին
զնացք...
Աննարիցն նար նարտապիտեալ...»

Սա, ի հարկէ, ևս մի ապացոյց է նրա միծ վարպետութեան։ Բերուած նմոյշները ցոյց են տալիս, որ բանաստեղծը ձայնաւորների հանգիտութեան դէպքում՝ հանդէս չի բերել բազմազանութիւն։ Բայց սա չը պէտք է թերութիւն համարել, «որովհետեւ առձայնոյթները համարեայ բացառապէս «ո» և «ա» ձայնաւորներով կազմելը թերես ունի իր պատճառները։ Յատկապէս «ա» ձայնաւորի արտակարգ առատութեամբ առաջացրած երաժշտականութեամբ նարեկացին հաւանաբար ձգտել է վեր հանել իր տաղերի կենսուրախ էութիւնը՝ կեանքի լիաթուք չունչը և կեանքի արժէքաւորման աներեր, հաստատուն ու լաւատեսական արամագրութիւնը։

Նարեկացին բանաստեղծութիւնը երաժշտական զարձնելու առողջ ձգտումով՝

բնականաբար պէտք է միծ ուշադրութիւն դարձներ և սպազործեր ստանաւորի տարբեր չափերի ընձեռած սիթմական հարաւորութիւնները։ Եւ նա չբաւականանալով իր նախորդ բանաստեղծների զարձածած ստանաւորի չափերով, ինքը սկիզբ է զրել բաւական միծ թիւով նոր չափերի կիրառութեան, որոնք մի առ մի նշուած են Արեգեանի ո Հայոց լեզուի տաղաջնափութիւն նշանաւոր ուսումնակրութեան մէջ։ Դրանք հետեւալներն են։

ա) Յամբական երկանգամ ութ վահկանի ստանաւոր (4—4—(2—2)—(2—2))։ սա համարւում է միր չափերի մէջ լաւագոյն ներից մէկը, որովհետեւ թէ պարզ և թէ բարզ ստքերի սիթմը զգալի է ու երկու քառավանկ անդամների միջն հատածը անպայման անկրաժեշտ չէ։ Ուստի վերին առտիճանի ձկուն է ու երաժշտական և այդ պատճառով շատ է սիրուել ու գործածուել հետագայ բանաստեղծների (Ծնորհալու, Ֆրիկի, Պէշիկթաշլեանի և շատ ուրիշների) կողմից։ Այս չափով է նարեկացին զրել իր ածննեան տաղերից մէկը («իին աջոյ...») և «յայտնութեան» տաղը («Աւեալիս միծ խորհրդոյ»)։

Մաղիկ ծոցոյ / ծոց հայրենի,
Ամպոյ նըման / իշեալ երկնից ...

Սյա չափով ստանաւորը լրիւ երաժշտական լինելու համար առնոււազն ամէն տաղում պէտք է սիթմական երեք չեշտունենայ, իսկ յիշեալ տաղի տաղերի միծ մասը պահանջող չորս շեշտ էլ կանոնաւորապէս ունի։ Ուստանաւորի բնոյթը թոյլատրում է տողերի մէջ որոշ արուեստով քորեյամբերի զօրծածութիւնը, պատահում է նաև, որ ամբողջ տաղը կազմում է երկու քորեյամբերից, զրանցից բանաստեղծութեանը չի տուժում։ (Վերևում բերուած օրինակի առաջին տաղի երկրորդ հատածը կազմուած է քորեյամբերից)։

բ) Յամբական եռանգամ տասներեք վանկանի մէկ անապեստով ստանաւոր։ այս չափի բուն սինեմայով (4—4—5) բանաստեղծութիւններ հնում չեն գրուել, միայն նարեկացու մօտ հանդիպում են զրա երկրորդ ձեռով՝ 5—4—4 սինեմայով գրուած տաղեր, որոնց մէջ այսպիսով անապեստեան ստքը ընկնում է տողի առաջին մասի

մէջ՝ Այսպէս է, օրինակ՝ «Քառասնից» տառածնից սաղը:

Գունդի սուրբ վկայիցն ի սոսկալի պատերազմին...

գ) Անապեստեան երկանդամ տառնեմէկ գանկանի, սկզբի յամբով և ստանաւոր բարձրացող - ընկնող քողազոտ սիթմով (5 - 6 = 2 - 3 // 3 - 3): Այս չափով զրուած է նրա և եկեղեցու տաղը:

Երկիցն ի յերկիրս եւ երկիրս ի երկիցն...

դ) «Հայրենի կարգ» չափը, որը ժողովրդական ծագում ունի և որը անշափ սիրուելու ու գործածուելու է մեր միջնադարեան բանաստեղծների կողմից (Ծորհալի, Ֆրիկ, Մկրտիչ Նազար, Գրիգորիս Աղթամարցի, Նահապետ Քոչշակ և շատ ուրիշներ), «Հայրենի» սիխման է 2 - 3 - 2 // 3 - 2: Արեգեանը, որ զանազան սականներով այս չափի յատկութիւնները մանրամասնորէն հետազոտել է, գանում է, որ առ մեր ամենատիթմիկ երաժշտական յամբ անապեստեան ստանաւորներից մէկն է: Այս չափով են զրուած Նարեկացու օրինակ՝ սվարզագագութիւններու մէկը, որի համարեայ բոլոր տողերը ճշտութեամբ կազմուած են չափի պահանջի համաձայն յամբերի և անապեստների կանոնաւոր հաղորդականութիւններ:

Խ ձայն զառիւծուն ասեմ / որ գոյէր ի բառարելին...

Անել ձայնս որ ես լուայ, / սա խկէ զամուս որ ունիմ

Զամուրս իմ քակել կամի, / զերելոցն առնել զերելոված:

Գերեացն երանի ասեմ — / որ եղեն ի յան առիւծուն...⁽¹⁾

բ) Ագատ ստանաւորների տեսակից՝ պարզունեայ խառն (օրինակ՝ «Աչքն ծով ի ծով ...» տաղը), և զ) բարզունեայ խառն ստանաւորների (օրինակ՝ «Սալլին այն իջաններ ...» տաղը) չափերը: Այս չափերի՝ Նարեկացու կողմից առաջին անգամ օգտագործուած լինելու հանգամանքը և հայրենի կարգութիւնան չափազանց յատկանշական են: Այդ բոլորը նմանապէս ապացու-

ցում են, որ, իրօք, բանաստեղծը իրբն վերածնութեան արտայայտիչ շատ խորը կապերով է կապուած եղել ժողովրդական ստեղծագործութեան հետ: չէ՞ որ հնաց պարզունեայ խառը ստանաւորով են յօրինուած մեր մեծ ազոյն ժաղավրդական գէպը՝ և Աստունցի Թափիթը և վիպաշկան ու քեարական շատ ուրիշ երգեր: Խառը ստանաւորի չափը պահանջում է, որ տարբեր տեսակի չափերի շարունակ փոփոխուող յաջորդութիւնը պատահական բնոյիթ չունենայ, համապատասխանի բանաստեղծութեան բովանդակութեան փոփոխութեան: Այս տեսակէտից մեր քնարերգութեան կլասիկ նմուշներից է Նարեկացու «Ասլին այն իջաններ ...» (յարութեան) տաղը, որի մէջ սկզբում սալլի անշարժ զրութիւնը, ապա՝ շարժուելը զգացուում է չափի փոփոխութիւնից առաջացած ոիթմից:

Բանաստեղծութեան երաժշտականութեան մեծ զարգեան լինելով, Նարեկացին պոհտիկան բազմաթիւ այլ միջացների էլ է գիտում, այսպէս նա շատ է սիրում տուեալ տաղի իմաստի տեսակէտից կարեսը որոշ բառերի կամ տողերի կրկնութեամբ առաջանելի հաճելի երաժշտական ոիթմ, այնպէս, ինչպէս երաժշտական ստեղծագործութեան մէջ լիյամուտիւի կրկնութիւնը լինի: Իրեւ օրինակ բերենք նրա՝ ուրիշի անունով տպուած տաղերից մէկը ամբողջութեամբ:

Ուր յառաօսէ

Ուր յառաօսէ

Ճեմեալ իւր անծուկ ծագմամբ:

Մազման արեւելի

Մազման արեւելի

Անունն այն Արուեսեակին:

Միքէ այն ի վայր

Միքէ այն ի վայր

Վայրի տուիլ տարօնեալ:

Կամ սիրոյ շշան առեալ տասեղի բոլորեալ(1):

Պոհտիկան արուեստի տեսակէտից բառական տարբեր պատկեր են ներկայացնում Նարեկացու այն տաղերը, որոնց բազմանդակութիւնը կազմում են ստուածարանական տեսական հարցերը: Դրանց

(1) ՀՍԱՌ Մատենադարանի Նշանագիր, էջ 470:

թէ՛ էռոթիւնը և թէ՛ արտայայտչական ձեզ շատ մութն է ու խրթին. մեծ գժուարութեամբ հետաւոր է միայն համականալ նոյն իսկ զործածած բառերի նշանակութիւնը և բովանդակութեան կապը: Եթէ երբեմն էլ բառերը սովորական են, միենոյն է, էլի ամբողջ բանաստեղծութեան իմաստը մնում է գժուարըմբանելի: Այս երեսիմը սովորաբար բացատրում է մի կողմից՝ օտար ազգեցութեամբ, միւս կողմից՝ բանաստեղծի՝ ստառուածային գաղանիքների քննութիւնը քօղարկուած թողնելու ձգտմամբ: Օրինակ՝ Համբարձման տաղերից մէկում այն միտքը, թէ Աստուած՝ բոլոր երեացող ու աներեսոյթ արարածների արարիչը, յաւետենական ու անժամանակ է, արտայայտուած է հետեւեալ կերպ:

Եին եին անիին ելանի եղակ եղելի՝
անեղիցն աներից յալիսեան
Անհաւ իմանի անիկ այժմու հասու.

Ծոցածագենի ծագումն ծիր մէտածուալ անիփոխ (1):

Քառ երեսյթին, բացի վերոյիշեալ պատճառաներից, Նարեկացին սովորական տոկմատիկ գաղափարները չեն ցանկացել սովորական-պաշտօնական գործած ձեհրով արտայայտել, ուստի քիչ թէ շատ նորութիւն բերած լինելու համար զիմել է խրթնաբանութեան: Ինչ էլ որ լինի, ուսւալ դէպքում հետաքրքրականն այն է, որ այդ խրթնաբանութիւնը գերազանցապէս կարող էր հաւանաբար արգիւնք լինել արարական ազգեցութեան, քանի որ արարական մտաշնութեան համաձայն բանաստեղծի համար այդ բանը համարում էր վարպետութեան նշան: (Ինչպէս յայտնի է, հետազայտմ այս տեսակէտը ամենածայրային կիրառման հասցեց Քրիզոր Մագիստրոսը:) Ուրեմն պէտք է եղբակացնել, որ արարական գրականութեան ազգեցութիւնը Նարեկացու վրայ աւելի բացատկան հետեւանքներ է ունեցել:

Այն տաղերում, որոնց մէջ աստուածաբանական գաղափարներ են արտայայտուած, բացի խրթնաբանութիւնից, Նարեկացին դիմում է ստանաւորի կառուցման ձեւական այնպիսի միջոցների, որոնք երաժշտակա-

նութեան և առհասարակ գեղարուհասականութեան տիսակէտից չեն կարող արժէքաւոր համարուել: Այսպէս՝ նա շատ է սիրում կրկնել տաղավերջի բառը յոջորդ տողի սկզբում.

Ե նոյն նորոյ նորինը նոյնը նիւր, Նիւր եականին ենն յանեից զոյ: Պոյըն յոչեից եղաւուեալ տիպ, Տիպ երանութեան ներենդունակ ներ: Ներ ներբազական նըւաստափակ իեւպ, Կերպ երամադին եւ ցուցանի ուլք... (1):

Բայց պէտք է տսել, որ չնայած նարեկացու նման մի քանի տաղերի տուանձն գեղարուեստական արժէք չունենալուն, այնուամենայնիւ զրանք էլ որոշ չափով հատաքրքրական են, թէկուզ իրուկ իրենց ձեռվ նորութիւններ մեր պոեզիայի պատմութեան մէջ:

Նարեկացու լաւագոյն տաղերը, հնի գէմ ուղղուած նրա ընդգվումները, սակած ագործական ուժեղ կամքի փայլուն արտայայտութիւններ են: Նարեկացին ուժգին հարուածներով ձեղքում է զարաւոր մասը միապալազութիւնը իր տաղերի պայծառ լոյսով: Բայց տաղերը, ի հարկէ, բաւական չէին: Բնականաբար պէտք է շուտով հրապարակ գար նրա ստեղծագործական ամբողջ թափի մեծագոյն արդիւնքը: Նարեկացին իր կեանքի վերջին տարիններին մարդկութեանը թողեց մի անկրկնելի երկ, իր ռլլատիստն ողբերգութեանը:

Մ. Մկրտիչյան

(Դարունակելի՝ 6)



(1) Մատենագրութիւնք, էջ 479:

(2) Մատենագրութիւնք, էջ 471 - 472:

ՍԻԱՄԱՆԹՈ ԵՒ ԽՃԵ-ԶԱՐԷ

(Սիրավեալ)

* *

|

Խըճէ - Զարէն անկողին էր , հիւանդ , նիհար .
Աչքերէն զատ , զոյզ մ'աստղերու պէս որ պայծառ .
Կը գառէին դէմքին՝ ոչինչ էր մընացած .
Զայնը շըշունչ մըն էր տրկար , դէմքը մաշած .
Առած զոյն մը մազաղաթի . մոմիան՝ կարծես
Հին Խըճէին որ զոր կ'իշնէր այծեամ մ'ինչպէս :

Անկողնեն քով ուրիշ աղջիկ մըն էր նըստած .
Իր մըտերիմ Խըճէն էր ան . «Մեծ է Աստուած ,
«Խըճէ , ամէն բանի կարող . հաւատա դուն » .
Ու կը հըսկէր անոր վերեւ որպէս զուարթուն :

Այս աղջիկն էր հիմա արդէն թելը միակ ,
Որ կը կապէր Խըճէն կեանքին . ինչպէս հրեշտակ ,
Ինչպէս մարմին հազած Միրոյ , Գութի ոգին ,
Կը կապէր ան Խըճէին շուրջ դեռ կեանքին :
«Դուն աղէկցիր միայն , Խըճէ , իմ անոյշ քոյր»
Կը շըշնէցը «Փիընտոել կու տանք զայն ամենուր ...
«Հայրըդ տեսնես , Խըճէ , ի՞նչ է եղեր հիմա ,
«Նապաստակ մ'է կարծես նախկին առիւծն անահ .
«Կ'ըսէ թէ ինք մեռնի քու մահը չըտեսած ,
«Այս վիճակիդ կ'ըսէ բընաւ չէր ըսպասած» :

— Զէ , ա՛լ ոչինչ . ոչինչ կ'ուզիմ ևս աշխարհէն .
Վիրաւորուած թըռչուն մ'եմ ևս խոցուած սիրուէն .
Ա՛խ , եթէ ևս լրսէի որ Միամանթօն
Անկողին է հիւանդ , թըռչնի թեւով ևս հոն
Կը հասնէի , ծովեր ալ թէ բաժնէին մեզ .
Ա՛խ , դուն կը զգա՞ս իմ կարօտիս կըրակը թէժ :
Ճամքուն վըրայ թէ ըլլային եօթզըլիսանի
Վիշապներ իսկ , ևս թեւերովը թըռչունի
Կը հասնէի իր քով ... Զէ ան մոռցած է ա՛լ
Ու կը շըրջի հիմա անհոգ սարէ ի սար» :
Ու Խըճէին սիրող կարծես արցունք եղած
Իր կոկորդէն բարձրացաւ վեր եւ իջաւ ցած ,
Խոխոջալէն , ողողելով դէմքը մաշած :
Ի՞նչ մընացած էր Խըճէին պիտի հալէր
Հիմա կարծես , ըլլար արցունք եւ ըսպառէր :

Կը շոնէր զայն Խըճէն , քըրոջ մը զորովով .
«Պիտ՝ կատարուի ինչ յայտնըւած է երազով .
«Զէ որ մատը կայ Աստուածոյ , գործին մէջ այս ...
«Ի՞նչ է Մնոր համար գաղտնի . ի՞նչ է անհաս

«Իր զօրութեան . . . Մարզըն է որ ամէնազօր
ահուտէին բռվ . . . Ան ո՞վ է որ օրէնքն անոր
աՓոխել կըրնայ . . . Խընէ մըտիկ ըրէ դուն ինծ'»:
Ու փայփայեց մազերն անոր սիրոյ անթիծ
Համբոյըններով, ու կատակով մըն ալ անմեղ,
Ըստ, «Այս ալ սիրահարիդ համբոյըն տեղ»:
Զը խորհեցաւ կը բորբոքէ թէ սիրոյ հուրն.
Եւ Խընէին ալքերն նորէն եղան աղբիւր:
«Ակիս ամէն մարդ, աշխարհին մէջ, կարօտն առաւ,
«Ու միայն ես մընացի հոս սիրոյ ծարաւ».
Ըստ Խընէն, բարձերուն մէջ դէմքը թաղեց,
Յիշեց օրերն անդարձ եւ իր բախտն աւաղեց:

II

Իսկ ի՞նչ կ'ընէր Սիամանթօն այս միջոցին:
Կը գառնար ան ցայգաթիթեռն ինչպէս բոցին,
Զըրընգացուոց գիւղին շուրջը յամառաբար,
Բայց չը զրտներ իր երազը տեսնելու նար:
Լըսած էր ան թէ հիւանդ է, ծանըթ հիւանդ
Խընէ-Զարէն . . . անցեր գաշտեր ու դարաւանդ,
Որ դէմքն անոր տեսնէ անզամ մը զողունի,
Սըրտապընդէ զայն եւ ընէ անոր յայտնի
Իր ծըրազիրն . . . Զի վընռած էր տըլան հիմա,
Զայն փախցընել անմիջապէս որ աղէկնայ:
Ու կը դառնար շուրջը գիւղին գիշեր - ցերեկ,
Փոթորիկին բերանն ինչպէս նաւ մը անզեկ:
Կը հրակէին խօլամները պէկին անվերջ,
Որ չըմբանէ անծանօթ մէկը գիւղին մէջ:
Եւ յուսահատ Սիամանթօն ծառի մշուրին
Բաշուած, բացաւ սիրտին ցաւը իր սըրինզին:

Ինչո՞ւ տըւիր մեզ'
Կըրակն այս անմար,
Եթէ բախտն այսպէս
Պիտ' մեզ' նետ խաղար,

Եւ թողուր կարօտ
Երկուքս իրարու,
Այսքա՞ն իրար մօտ,
Եւ այսքա՞ն նեռու:

Ես անտուն, անբուն,
Զօլերը ինկած,
Ան հիւանդ, նըկուն,
Ծաղիկ մը թօշնած:

Ես թիթեռ մինչպէս,
Բոցին շուրջն այրուող,
Իսկ ան սիրակէզ
Բոցը ըսպառուող:

III

Եւ օր մըն ալ Միամանթօն դափը ծեռքին,
Որպէս տէրվիշ, եկաւ կեցաւ Զարէ պէկին
Պատուհանին ներբեւ . . . կանչեց «ԵՇ խանումներ,
«Դուշակելու շընորն է Տէրն ինձի տըւեր.
«Ով որ ունի սիրելի մը նեռու աշխարհ,
«Ով որ ունի մը խոր, ցաւ մը անճար,
«Ով որ ունի իր սրբտին մէջ սէր մը գաղտնի . . .
«Կրինամ ըսել մուրազին երբ պիտի հասնի»:
«Արնատէ» ըսաւ Խընէ - Զարէն «տես ով է ան,
«Հին օրերու մըրմունջ մ'ունի կարծես այդ ծայնն»:
Եւ աղջիկը վար նայեցաւ պատուհանէն,
Տիսաւ տէրվիշ մը հոն. զիւղին տրդաքն ամէն
Շուրջը անոր . . . Խընտէն կանչեց տէրվիշը վեր:
Ներս եկաւ ան դիտելով շուրջն, ու մեղմածայն
Մըրթմըրթալով հին աղօթք մը կախարդական:
Ու տէրվիշը կեցաւ մէջտեղը սենեակին,
Դիտեց երկար. չըհաւատաց բայց իր աչքին.
«Խընէն է աս» Խըրզինքին մեղքմ շըշընչաց.
«Աչքերէն զատ իրմէ ովհնէ է մընացած»:
(Երկու կաթիլ արցունք ինկաւ իր մօրուքին)
Ու մօտեցաւ ժունկի եկաւ անոր կողքին:
«Տուր ծեռքդ աղջիկս պիտի նայիմ բու բախտին ես»,
Եւ երկընցուց տէրվիշն ծեռքն իր կարօտակէց:
Խընէն տիսաւ իր մատնիկը անոր մատին,
«Խուտէ» ճըչաց ու մարեցաւ անոր կուրծքին.
Շըւարեցաւ տէրվիշը նախ, բայց քընքօրէն,
Դըրաւ զըլուխը աղջրկան բարձին նորէն:
Խընտէն պաղ զուր թերաւ, ցանց անոր դէմքին:
Ուշի եկաւ Խընէն խորունկ հառաջանրով,
«Երա՞զ է այս, երա՞զ է այս, արի իմ բով
«Թէ երազ է նոյնիսկ, կեցիր հոս բիչ մը զեռ»:
Խընտէն, ապուշ կըտրած զիրենք լուռ կը զիտէք:
Միրահարներ կը պըշնուին իրար անյազ,
Ու կ'ողողէք դէմքը անոնց արցունքը տաք:

IV

Մութն իջած էր երրոր տէրվիշը նեռացաւ,
Եւ ուշ զիշեր երբ Զարէ պէկին ալ տուն դարձաւ:
Յաջորդ օրն իսկ կը ճըւրլար Խընէն կըրկին,
Դեղձանիկի մը պէս փակուած մէջ վանդակին:
Խոստացած էր Միամանթօն դառնալ նորէն:
Օր ցերեկով փախցընելու Խընէ - Զարէն:
Օրը չեկած բայց աղջիկը խօշամներով,
Դըրկըւեցաւ Պօյտան իր մօր - քըրոջը բով:

ՀԱՅՐԵՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՀԱՆՁ

Կան նոր կարօտներ եւ նոր յոյզեր կան,
Նոր բաղձանքներ կան դիռ ինձ անձանօթ,
Որ վառ գոյների նոր ծիածանով
Գօտեւորում են իմ անող ներկան :

Տեսնում եմ արդէն երգերը չերգած՝
Դրօշնիրի պէս հեռում ծածանող,
Նրանք դաշնում են հոգերուխ ծայնով
Իմ նոր յոյզերի քայլերզը զնզան ...

Ես եմ նրանց դէմ սիրտս բաց անում
Որ տիրեն յոյզերն այն նոր աշխարհի՝
Խմաստաւորուած մեղնով, ինձանով ...

Այդ տիրապետման յաղթական պահին,
Իմ ներաշխարհի մի խուլ կածանով
Նահանջում են իմ կարօտները հին :

ԿՈԹՈՂ

Ժամանակի մէջ անվերջ՝ կա մի օր,
Եւ երկրացնդի վրայ կայ մի վայր,
Որ ամէն ազգի ու մարդու համար
Մնում են պայծառ եւ ընդիմշտ անմո :

Կարգեղոնը կայ, Յոյնի, ահաւոր
Վերդենը՝ Գալլի համար սրբավայր,
Եւ կայ մեզ համար դաշտը Աւարայր,
Տղմուտ, Վարդանանց փառքը դարաւոր:

Իսկ այս երկրացունց երկունքն արնահեղ
Ուր մարտնչում են անթիւ ազգ ու ցեղ
Ուր եւ ո՞ւմ պիտի բարձրացնի կոթող:

Ո՞ւր էլ որ լինի, հայրենի՛ք իմ միծ,
Քո զաւակները, գիտեմ, անյողդողդ
Կը զնեն այնտեղ կնիքը իրենց



“ՅԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՆԱՊԱՐՀ”

Դու ես անցել, Վիշտապաքաղ,
Դու ես անցել, Վահագն արի,
Այս երկնից աստեղակախ
Հեծած նրժոյզըդ վիթխարի :

Ո՞վ է ասում յարդ ես թափել,
Ու դիւցազն ես դու յարդազող ...
Դու դիւցազն ես արեգնաբեր՝
Վիշտապի ուժը խորտակող :

Ի՞նչ «ճանապարհ յարդագողի»
Սատղերի մէջ սուրբ ու մաքուր.
Դա հետքն է քո ոտակուի,
Ցոլքն է զէնքի քո սայրասուր :

Դա կայծերն են սմբակների
Կայծակնատոյր քո Պեղասի ...
Վիշտապաքաղ, դու մի ների՝
Քեզ «յարդագող» թէ մէկն ասի:

Հերոս արդար, դու յաղթեցիր
Մեր աշխարհի չարն ամբարիշտ .
Քո արշաւի հետքն աստղացիր
Մեր երկնքում թող մնայ միշտ :

«ԳԻՐՔ ՔՆԱՐԱԿԱՆ»

Գ.Ռ.ՋՈՒՐՇՈՒԿ ՆԱՐԵՆՑ

ՄԱՏԵՎԱԿԱՆԱԿԱՆ

(ԽԵՒ) ՅՈՎ. ՀԱՆՆԵՍ ԹԱԿՈՒԻՐԱՆՑԻ

Մ 2 1.

Պատասխանեալ հայրն ասաց . թէ չառեր պատիւ մեծութեան ,
Յակոր ընկալաւ ըզնա , եւ կամք Տեառն եղեւ հըրաման :

Մ 2 2.

Ասէր ընդ հայրն իւր եսաւ , են եւ քո աւրհնիթք զանազան ,
մի՛ զիս յաւրհնութեանց զըրկէր , թէ ոչ մեծ այլ կըրսերական :

Մ 2 3.

Աւրհնեաց Խսահակ զեսաւ , եսաւ չէր ի հայրն ի նըման ,
ոխացաւ ընդ Յակորայ , եւ գարան գործէր սպանըման :

Մ 2 4.

Իսկ մայրն առաքէր զՅակոր , ևաբանայ լինել յանդիման ,
եւ ի գնալն ետես տեսիլ , ըզանդուխըն ի խաչն ի նըման :

Մ 2 5.

Եւ Տէր հաստատեալ ի նմա , ցուցանէր զօր խաչելութեան ,
ելեւէջըն հրեշտակաց՝ զուշակող զօր մեծ յարութեան :

Մ 2 6.

Եւ վէմն որ էաւծ խորհուրդ՝ զըրաբաշխին խրայէլիան ,
Յակոր մարդկութեան խորհուրդ՝ եւ աւծեալ վէմն Աստուածութեան :

Մ 2 7.

Այն վէմն ի լեռնէն հատաւ , եւ ելից զաշխարհս ամենայն ,
սա է վէմըն գլուխ անկեան , զըլորման եւ կանգնելութեան :

Մ 2 8.

Գրնացեալ եմուտ յիրկիրն , կայր զըրհոր վիմով խրփական ,
եւ ոչ կարէին բանալ , մինչ հովիւք գային միարան :

Մ 2 9.

Համբուրեաց զվէմն եւ զՀռաքէլ , եւ յիշեաց զԱստուած Սահակայն ,
եւ ի բաց էառ ըզվէմն , զոր տեսեալ մարդիկ հիացան :

Մ 2 10.

Այսպէս կենարարն երաց զաւազանըն մաքրիչ մարդկան ,
զի որք մըկըրտին յուսով , նայ հոգւով ի Տէր միանան :

Մ 2 1. — 1. — պատասխանեալ Սահա-

կայ թէ առեր ... ժ.:

Մ 2 2. — 1. — աւրհնէք . Զ. ահնութք ,
եւ եսաւ ընդ հայրն իւր ասաց թէ առբն .
նութիւնքը քո զանազան , ժ. աւրհնու-

թիւնք . Ց. 2. — կրսերութեան , ժ.կ.:

Մ 2 3. — 2. — ըստական , իլլ.:

Մ 2 10. — 2. — զուշակէր ըդօրհ յարու-

թեան , ժ.:

Մ 2 3. — 1. — եւ վէմն զօր նայ էաւծ ...
Զ. էօծ լուզով , խորհուրդ , Խ. զըրաբաշխ
հրին ... կ.:

Մ 2 4. — 2. — ... մինչ գային հովիւքն
ամենայն , Զ. զային հովիւք , կ.:

Մ 2 5. — 1. — Սահակեան , Լ.:

Մ Զ Ե .

Գընաց առ քեսին Լարան, եւ ստացաւ ըզդործ հովութեան,
զլիա յիթն ամին էառ, եւ զշոաբէլ յետ երկու եւթեանն:

Մ Զ Բ .

Այսպէս կենարարըն մեր՝ զերկինք եւ զերկիք սեպիական,
սիրէր Յակոր ըզշոաբէլ, եւ Տէր մեր ըզազզս Յարեղեան:

Մ Զ Յ .

Լիա չորս որդի ծընաւ, եւ անուանքն այսոր կոչեցան,
Ռուրէն, Շըմաւոն, Դեւի, եւ Յուգայ զաւակ խընդութեան:

Մ Զ Ա .

Եւ Հոաբէլ նախանձ բառնայր՝ եւ նըստէր սրզով լալական,
տըրտընջէր ըզՅակորայ. Տուր, ասէր, պատճառ ծընդնդեան:

Մ Զ Ո .

Յակոր ի յուսոււած ծրգէր, ի տըրող բարեացն ամենայն,
որ Սըրահամու երես զիսահակ ի ժամ ծերութեան:

Մ Զ Շ .

Հոաբէլ տայ ի կընութիւն Յակորայ զՅալլայ ծառեկան,
յորմէ ծնաւ երկուս որդիս՝ Նեփթաղիմ, Դան անուանեցան:

Մ Զ Գ .

Լիա ծնաւ այլ եւս որդիս՝ Զարողոն, Սարար կոչեցան,
ծընաւ եւ Հոաբէլ զՅովսէփ, Պոտուծոյ մարդոյ սիրական :

Մ Զ Կ .

Իրրեւ զարեգակըն ճոխ, բան զլուսինն եւ այլ պիտիւան,
բաղցելոց հաց կերակրիչ, ծարաւեաց զուր անմահութեան:

Մ Զ Ա .

Խըրատ տայր կանանց և որգուց՝ երկիւղիւ կալ աստուածական,
ասաց թըլփատիլ նոցա, եւ յուսով զպատուէրն ընկալան:

Մ Զ Ե .

Դրնալ ի յերկիրըն մեր՝ զայն յօժար սիրով կամեցան,
իրրեւ թէ մի անձն եղեն, ի Հոգւոյն այսպէս յանկեցան:

Մ Զ Շ .

Սաէր Լարան ընդ Յակոր՝ Սատուծոյ մարդոյ սիրական,
յորժամ հօտքըն ծընանին, զիսայտխարիբն առից զամենայն:

Մ Զ Ա .

Սաէր Յակոր ընդ Լարան, խայտխարիբն ինծ վարծ բաւական,
յորժամ հօտքըն ծընանին, զիսայտխարիբն առից զամենայն:

Մ Զ Բ . — 2. — . . . զազգըն Յարեթեան, եանց զայն յօժար սըրովիւ կամեցան, Զ.

Զ. Սըրեթեայն, իֆ.

սըրով, թ:

Մ Զ Բ . — Զունի, ի:

Մ Զ Ե . — 1. — . . . չնորհազարդ և առ

1. — այսպէս, ԶիՑ. այսոքիկ, թ:

տուածազան, թ:

Մ Զ Բ . — 2. — յորմէ ներթաղիմ ծնաւ

Մ Զ Բ . — 1. — Ասէ, թ: իսայտխարինքն

և միւսըն Դան անուանեցան, թ:

Զ:

Մ Զ Ե . — 1. — ի յերկիւզ, Զ:

2. — զիսայտխարինքն, Զ:

Մ Զ Զ . — 1. — Քընալն ի յերկիւն իւր:

ՄՊ. 1.

Եւ նա ծիծաղէր զՅակոր, զոր աւրհնէր Մատուած զօրութեան,
երեք զաւազանս առնէր, եւ յուսով զընէր յաւազան:

6.

Ընկուզի, ոչի, սոսի, եւ յուսայր յԱսուած պիտական,
եւ Տէր ներգործէր այնպէս, որպէս միտք նորա կամեցան:

6.1..

Եւ յորժամ ծրնան այնպէս, Լարանեանքն անիւ արրանցան,
եւ Յակոր կըրէր երկիւդ. եւ յուղի անկիալ չըւեցան:

6.2.

Հուարէլ զողացաւ զլաստուածսն, և ոչ ի դէմս երկրոպազութեան,
այլ յանդիմանէր զլարան, թէ լաստուածքն չեն զօրական:

6.3..

Ի կտուրէն գարծաւ Լարան, եւ լուաւ զլուեխն Յակորեան,
հհաս չորս հարիւր արամբք, եւ չկարաց յաղթել Յակորեան:

6.4.

Զի Տէր էր ընդ Յակորայ, Միքայէլըն միշտ պահապան,
ապա հաստատեալ զընայր, ըմբշամարտն անդրաբայլական:

6.5.

Ի կամրս սցրտի հասան, յափն եկիալ զկոտոյն Յորդունան,
խորհեցան բարի խորհուրդ, զտասանորդըն տալ եսաւեան:

6.6.

Չորս հարիւր մանք եւ մեծ զլուէխ, ետ և արար սէր եղբայրական,
եւ ուսոյց կանանց և որդւոցն զնա ծառայ ասել եսաւեան:

6.7.

Անցոյց զփմենայն ընդ գետն, եւ Յակոր մընաց նա միայն,
ուր եւ գօտեմարտ եղեալ, զողջ զիշերն ընդ Տեառն էական:

6.8.

Կընդրէր գարծակիլն Տէրն եւ Յակոր զաւրնիլն խրական,
Յակոր խարողէն փոխեալ՝ յիսրայէլն եւ յաստուածածան:

6.9..

Խոկ Տէր կաղացոյց զՅակոր, մի կարծել երազ տեսութեան,
եւ զի տեսանէ եսաւ, շիջուցէ ըզոց խոսվութեան:

6.10.

Եհաս Յակոր առ եսաւ, եւ տեսեալ յոյժ ուրախացան,
զիրկս արկին սիրով միմեանց, շատ լացին, բերկրեալ ցընծացան:

ՄՊ. 2. — 2. — . . . զաւազան, ի: զընէր
յուսով, Զ:

8. — 1. — ուշի, Ժ. յոշի, Խ:

8b. — 1. զաւազածան, Զ:

8c. — 1. Յակորայն, Ժ:

2. — Յակորայն, Էֆ:

8d. — 2. — Յաւազյն, Է: զՅաւազյն,

Ժ: Եսաւան, Խ:

62. — 2. — Եսաւայն, Զէօ:

2. — Զունի, Խ:

8f. — 1. — տեսական, Ժ:

2. — եւ այլ զի խոնարհ մնան, երկիւ-

զածք և աստուածածան, Խ:

3. — եւ այլ զի խոնարհ մնան, երկիւ-

զածքն որ աստուածածան, Ժ:

ՅՃԱ.

Որդին Սիրիմայ եմովք , ընդ Դինայ դրատերն Յակոբեան ,
խառնակեալ պոռընկութեամբ , զոր լրւեալ եղբարց չարացան :

ՅՃԱ.

Դիպող ժամանակ գրտին , եւ զարուս նոցա զամենայն
սըրով սըրահատ արին , եւ իշխնեալ անդ հաստատեցան :

ՅՃԱ.

Ռուրէն յանցաւոր գրտաւ , զի գործեաց անպատշաճական ,
զի ել յանկողինըս հօրն , վասն որոյ նըզով կոչեցան :

ՅՃԱ.

Անդրանիկ եւ մեծ էր նա , եւ անկաւ ընդ կըրսերութեան .
եւ հայրըն կամէր զայն տալ Յովսեփայ որ էր սիրական :

ՅՃԱ.

Յովսէփ արածէր ըզհօսն , եւ լին էր հոգւով զիտութեան ,
երազ տեսանէր բարի , զոր յաւուր իւրում լրացան :

ՅՃԱ.

Աւրայ կապէաք ասէ , կանգնեալ իմըն հաստատեցան ,
ձեր աւրային իմ աւրային յերկըրպագութիւն մատուցան :

ՅՃԱ.

Լըւեալ տասնեցունց եղբարցն , դառնութեամբ յոյժ ժըպըրնեցան ,
ասեն թազաւոր լինիս , եւ մեր գամբ յերկըրպագութեան :

ՅՃԱ.

Տիսանէր միւս այլ երազ , փառաւոր եւ յորդորական ,
պատմէր հօրն իւր Յակոբայ , զոր լըւեալ լընոյր խընդութեամբ :

ՅՃԱ.

Արեւն եւ լուսինն ասէր , եւ աստեղը փայլունք մետասան ,
առ ոտո իմ անկանէին , լինէին երկըրպագական :

ՅՒ.

Ասէր Յակոբ ընդ Յովսէփ , Աստուծոյ մարդոյ սիրական ,
արքայ ինքնակալ լինիս , եւ պատմիս մինչեւ յաւիտեան :

ՅՒ.

Եւ ես եւ եղբարբըն քո ծառայեմբ քեզ հաշտ եւ հաւան ,
լըւեալ զայս կըրկին եղբարբն , նախանձով իսկ բորբոքեցան :

ՅՒ.

Այնունետեւ խընդէին Յովսեփայ դիպող կորըստեան ,
զոր Տէր խընամէր սիրով , հրեշտակաց բանակը պահապան :

ՅՃԱ. — 2. — զոր տեսեալ , Ժ:

ՅՃԵ. — 1. — Յովսէփ էր ի հաւըն տան Զ:

և էր մեծ ժեւ :

ՅՃԲ. — 2. — ... լնու ի ցնծութեամբ ,

Զ:

ՅՒ.

ՅՃՋ. — 1. — հաստատական , ԶԺԻ:

2. — ձեր որայքն իմ որային , Զ:

ՅՒ. — 2. — լուան և , և նախանձով

բորբոքեցն , լի:

ՅՃԷ. — 1. — լուեալ եղբայրցն բարկաւ ցան , կ:

ցան , կ:

ՅԻԳ.

Առուրք ի վերայ անցին, որպէս թէ զոխսն մոռացան,
առեալ Յովսէփ հաց խորտիկ եւ տանէր եղբարցն ամնայն:

ՅԻԳ.

Զօր տեսեալ չարեօք լրցան, նախանձով իսկ բորբոքցան,
հըմք տային զայն նենզնելով, զերդ զազան չար յարձակեցան:

ՅԻԳ.

Կամեցան արիւն նեղուլ, բայց Ռուրէն չեղիւ կամական,
առեալ ընկեցին ի նորն, եւ ինքեանք նըստեալ մաշեցան:

ՅԻԳ.

Առէին, լեր թագաւոր, մեր լիցուք ծառայք թեզ ճաւան,
հանեալ ի զըրոյն ապա՝ ծախցին յերսոն դանեկան:

ՅԻԳ.

Առեալ տարան յեղիպտոս, դահճապետն ելեալ յերեւան,
զընեաց եւ որդի զըրեաց, եւ պահէր ի յաչբն ի նըման:

ՅԻԳ.

Յովսէփ աւրինակ փըրկչին, և եղբարքն իւր դասուն հրէական,
եւ Յովսէփ իջեալ ի նորն, յեղիպտոս եւ յարգելարան:

ՅԻԳ.

Յիսուս ի յարգանդ կուսին, ի զըժոխս յաւար և ի տապան,
նա սովելոց հաց երես՝ Տէր զմարմինն իւր աստուածական:

ՅԻԳ.

Կինըն Պետափրեայ տեսեալ, վաւաշոտ վառէր ցանկութեամբ,
նեղէր զողչախոհն Յովսէփ, արկանել ի զործ շընութեան:

ՅԻԳ.

Նա վիմի նըման անշարժ թէպէտ եւ լըրքէր սատանայն,
զընայք նա ի յանկողինն եւ խօսէր անպատշանական:

ՅԻԳ.

Խորտիկ զանազան կազմէր՝ չար նեղով ի պէտ ցանկութեան,
թողոյք ըզհանդերձն ի նա, եւ փախչէր պարկելոտ մանուկն այն:

(23)

Ն. ԵՊԱ. ԾՈՎԱԿԱՆ

ՅԻԳ. — 2. — Հանէր, Ը.

ՅԻԳ. — 1. — Իսկ, չանին, ԶԹԻ. և
նախանձով բորբոքեցան, իլ. նախանձովըն
բորբոքեցան, ԼՑ.2. — Հըմ տային, ԶԼ. Հըմքաին զայն
կըմքելով, իլ.ՅԻԳ. — 1. — . . . զարիւնըն նեղուէ,
թուրէն . . . իլ.2. — Խորն, Ը. . . զըրերեալ ձաչն կե-
րան, իլ.

ՅԻԳ. — 1. — Առէին թէ լեր իշխան,

. . . ծառայ . . . , Ժ.

ՅԻԳ. — 1. — Առեալ յեղիպտոս տա-

րան, Ժ. իլ.

2. — զընեաց և որդացոյց, և պահէր

լեր աչքի նման, իլ.

ՅԻԳ. — 1. — Ալբէր, լիրք, Զ. լիրք էր,

լժի.

ՅԻԳ. — 1. — ի պէտու, Ժ. իլ.

ՊԱՏՄԱԿԱՆ

ԶԱԼԱԼԻՔ ԿԱՄ ՃԵԼԱԼԻՆԵՐ

•

ՃԵԼԱԼԻՆԵՐՈւ ծագման իրրե պատճառ ժամանակակից հայ պատմիչները կը ժամանակնեն Սուլթան Մահմետ Փ. ի (1594-1603) ապիկար վարչութիւնը. — Դաւրիժեցի, Վաղարշապատ, 1896, էջ 568-9; Գարանդաղի, Երևանապէտ, 1915, էջ 13-15.

ՃԵԼԱԼԻՆԵՐՈւ ապօտամբական և աւերիչ գործունեութեան ամենէն նշանաւոր գէմքերը կը հանդիսանան Եազլընի (Ապտիւլ Հալիմ) և եղբայրը Տէլի Հասան. — Հմատ. Էջու, Հայոց Պատմութիւն, Գ. Համար, Երեւան, 1946, էջ 230.

Եազլիի չարազէտ ապօտամբութեան սկզբնաւորութիւնը կը զրուի 1597ին. «Թվին Ռիզ ոմն ապօտամբ Աղիմի անուն էր ի միջոյ իւրեանց և ապօտամբեցոյց զրազում» ընդ իւր և անթիւ զօրս զումարեց և ապականեաց զրազում զաւառուս և նախ ամրացաւ յամուր զղեկին Եղեկոյ մի ամ և էջոս. — Գարանդաղի, էջ 24; Հմատ. Դաւրիժեցի, էջ 632.

Դաւրիժեցին կարգ մը ժանրամասնութիւններ և թուականներ ալ կու տայ մեղի. «Դարձեալ ի սոյն թուին զօրացաւ Դարայեազիչին», և էտ զԱրքայու թիրզն [թիրզ = 1599] Հոկտեմբերի թ [= 9] յաւուր յերեքչարաթի, որ և յառաջազոյն ի քաղաքն էր»:

«Այս Եազլիչին աշխարհաւ էր Կապազովկիսոյ^(*), սուխթայ զոլով՝ և ժամանակս ինչ եկաց ի յնուրհայ առ մօլլայ մի ուսման աղաքաւ և յետոյ եղեւ թժանքին՝ և եկաց զինուորութեամբ ի սպօտաւորութիւն այ-

(*) Համանաբար Զոռում զիւղաքաղաքէն. ոչ ի թագաւորական տոննէ էր և ոչ ի մեծ աղաքէ, այլ զանիկի և ոչինչ քան զամենայն մարզիկ. — Դաւրիժեցի, էջ 569.

Ուրիշներու համաձայն, նիշէրիներու որոշող գուղիքն զնզապետներէն էր Գարաեազլընի ինքնազ չին Պէնիչէտատ ընտանիքէն սերած կը համարէր և զրոյց հանած էր թէ Մարգարէն իրեն երեցած էր և իրեն խօստացած Փոքր Ասիայ վեհապետութիւնը. — Ալգոյաննան, Պատմ., Հայոց, Ա. էջ 602.

Եազ իշխանաց. յազմող ի պատերազմանն, և յետոյ լինքնազլուիս եղեալ ժողովաց զրնկիրս՝ ազստամբեալ ի թագաւորէն, բազմացոյց զզօրս իւր, մինչ զի առէն թէ զերեսուն և զվից հազարապես ունէր, որ Բոլուկբաշի կոչէինք. — Դաւրիժեցի, էջ 632:

Նոյն թուականին աՀուսէյն փաշան ապօտամբեցաւ ի թագաւորէն և կողովուաց զրազում տեղիս և եկեալ պաշարեաց զկեսարիս. և ինոյն ամին զնացեալ յնուրհամբանեցաւ ընդ Եազլիչուն և եօթի մարդ ի զիխաւորաց քազաքին սպան Եազլին, զոման կախեազ, զոման խեցիւ, զոման կախեազ, զոման չափուազ, և ինքն տիրեաց քազաքին, և յիւրմէ փախուցեալ էր փոխանորդն փաշային. — Դաւրիժեցի, էջ 633.

«Դարձեալ ի նոյն թուին, Հոկտեմբերի մե [15]ին, յաւուր երկուշարաթի, Փիաւայ փաշայն և Մախսուտ թէկն եկին ի վերայ Եազլիչուն յնուրհա, և սաստիկ պատրազմ արարին ի զիմաց սուրբ զաստառակին և ոչ կարացին անոււ զնաս»:

«Դարձեալ ի սոյն թուին Հոկտեմբերի տասն և ութին եկն վէզիրն, որ փոխանորդ է թագաւորին, Մահմէտ փաշայ հոչեցիալ, սա եկն ի վերայ Եազլիչուն յնուրհայ և խոսրեցաւ ի քաղաքն, եօթանտառն և երեք օրօ^(*). — Դաւրիժեցի, էջ 633.

Պաշարողները շատ ջանք թափեցին ներս մտնելու բայց չյաջողեցան. «Յօր կողմն որ խրամահատէին ի զրսէն՝ նա ի ներքուստ արագ արագ ամրցընէր ի զիշերի: Եւ յորժամ որ ոչ կարացին առնուլ զիերդն քաղաքովիս առաջարկեցին որ ապրատամբ Հիւսէյն փաշան իրենց ձեռքը յանձնուի և իրենք թողուն երթան: Յետ զառաջինն ոչ կամեցաւ տալ. Նա՛ քաղաքացիքն և իւր զօրքն ամիններեան միաբան աղազակեցին թէ՝ տուր զինչ նոքա խընդիրեն, զի կու նեղիմք յերեսաց սովորնեւու է մին մարդ կարնչել, քան մեք ամիններեանքս. Յակամայ և ի հարկէ հտուր ի

(*) Վէզիիք (Սարտար) 40 կամ 50 հազար զերք ժողովեց Ամիթի մէջ և զնաց յնուրհայ Եազլիչին զէմ, բայց չկրցաւ յազմեւ ապօտամբին և ձեռնունայն եա զարձաւ. — Հմատ. Դաւրիժեցի, էջ 86 և 569. Ալգոյան Առանեցի, Հանդ. Ա. մա., 1936, էջ 327-8.

ձեռս հոցու, և նոքա կախեցին գպարսպէն և իջուցին առ նոսու։ Եւ նոքա առեալ զնացին ի բաց և այլ ոչ կամեցան պատերազմել առ ժամանակ մին։ — Դարանազցին, էջ 25։ Հմմա։ Դաւրիժեցին, էջ 633-4, ուր իրեւ թռաւկան նշանակուած է Ռիթ [= 1600]։

ՏԵՇ յետ այնորիկ երկուցեալ ի թագաւորէն, զուցէ աշխարհազումար ժողովով գայցին ի վերայ և ի նեղ արկանին զքաղաքն վասն չքաւորութեան ամենայն պիտոյից մարդոյ և անասնոյ, և ինքն իւրովի ել արտաքս ամենայն զօրօքն և զնաց ուր և կամեցան։ Եւ զառաշին ոչ ասնէին աւար և թալոն և կամ վեսս ումեք, բայց ի պիտոյից կերակրոց մարդոց և անասնոց։ Եւ եկին ի Զոռամայ երկիրն և անդ ձմենեցին և ոչ ընդ ումեք մարտնչել և կամ վեսս աննեկ կամէին, որ ի Բարերզու քաղաքէն ումանք վաճառական հայերք պատմեցին մեղ թէ։ Մինչ մեք գայաք յլաստարուէն, և եկեալ պատահեցան և առ մեջ մարդու մասն ինպրեցին, որպէս զմուրացիկ մին զատառակ սփուելով ի վերայ ճանապարհին։ Զինչ մեր յօժարութիւնն և կարն էք արկաք և անցաք։ Նա՛ շնորհակալ եղին և չար ումեք ո՛չ խօսեցան և անցաք և եկաք խազազութեամբ։

ՏԵՇ անգէն ի նոյն երկրին մեռու Աղիճին իւր մահուամբն և եղին հեծելազորքն զեղրայր Աղիճուն ի աղիջի երգորն և ամենաքեան հաղանգ եղին նմա։ — Դարանազցին, էջ 25-6։

Դաւրիժեցին պատմութիւնը սակայն տարրեր կերպով կը պատկերացնէ Ետզընիք ընթացքը։ Մահմէտ փաշայի հասանալէն ետք (Խիթ, Գեկտ. 24 չք. օր)։ Դարայեազին չարչարեաց զԱրքան սաստիկ հարկապահնչութեամբ^(*), և զիխատեաց քահանայ մի Արքահամ անուն, և զայր մի տանուտէր Արքանդար անուն, Յանուուրի քան և երկու, յաւուր երեքարաթիւ։ — Դաւրիժեցին, էջ 634։ Հմմա։ Նուն էջ 569-570։

(*) Եւ զիխարացն (զիխահարկ) զար հանապազ թագաւորն անույր ի մազովրզոց, այս Ետզիչիս զերկու տարւոյ թարացն ինքն էտո, և իւրոց զարացն սահիկու բաժանեաց։ — Դաւրիժեցին, էջ 86։

ԱԴարձեալ ի ոսյն թուին Դարայեազին չին արիեաց Թոյութոյ և Ամասիոյ և Մարզուանու^(*) Զոռումու, և եղեւ ոսզ։ — Դաւրիժեցին, էջ 634։

ԱԹՈՒՐԻՆ ԲԸԾ [= 1601] աւերից Դարայեազին զՄերասամիա կազմակերպ և այրելով և զրագումն կոսորիով, և եղեւ ոսզ մին ։ — Դաւրիժեցին, էջ 634։ Արգոյանձնան, Պատմ. Եւզոկիոյ Հայոց, էջ 276։

Մերասամիա յըֆակայ զինզերը կաւերուին և կանմարգանան։ Բազարին երկու հազար տուն հայերէն կը մայ միայն 600 տուն, միւսները կը ցրուին, կը հնանան։ — Էնհացի Միթէն Կապը։ Աւզեզպաթին, Վիհննա, 1936, էջ 188-9։

ԱԴարձեալ ի ոսյն թուին Դարայեազին չին յազթեաց իրահրմ փաշային ի կեսարան։ — Դաւրիժեցին, էջ 634։

ՀԱՅ ԴԱՅ բրձեցի ԲԸԾԱ = 1602 աթուին սատկեցաւ Դարայեազին թէ (էջ 634)։ Ուրիշներ կը զրեն թէ Աօքքուու Հասան փաշան ԵՇփէթէլի մէջ զերջապէն յազթեց Դարաեազընին, որ խոյս տուու զէպի ձանիկի լիսնիրը, որ մեռաւ իր սուածած վէրքերէն։ — Արգոյանձնան, Պատմ. Հայ կեսարիոյ, էջ 605։

Եազընիք մահէն ետք իրին կը յաջորդէ եղբայրը Տիկի Հասան կամ Հասան Ինի։ Դարանազցի սապէս կը շարունակէ իր պատմութիւնը։ Մերասամիայ փաշան իրենց վրայ պատերազմի կ'երթայ և կը պարտուի և փախչելով կ'ապաստամի Մերասամիա։ Հասան պէկի գորքերը կը հնասազըն զինուորները։ Փաշան կը փութայ պաշտամնուիլ միջնարեգին մէջ, իսկ Հասան պէկի զինուորները անխնայ կը ջարգեն հայ ու տաճիկ քաղաքացիները, որոնցմէ շտաբը մազապուր փախչելով կը պահուըսին իւնիներու մէջ։

Մինչ ըլբրուսնիրը ամրութիւններուն զէմ կը մարտնչէն, լուր կը հասնի թէ ըլտամազէն Հասան փաշան կու զայ Հասան պէկի զէմ կոսւելու։ Ասոր վրայ ըլբրուսնիրը

(*) Ուրիշ տեղ մը յիշած է նահ Յօրսայ և Անկի բիայ քաղաքները։ — Դաւրիժեցին, էջ 86։ Ցիշտակազիր մըն աւ Արհայէն ետք կը զնէ Մայաթիւն։ Եւ ասորի մի այլ եկեալ Մալութիւններէն աղայութ և զնաս այլ թալանեալ և մերկացուցիւն ի հոգեսր և ի մարմնաւոր բարութեանց։ — Ալոյանձնան, Պատմ. Եւզոկիոյ Հայոց, էջ 1571։

կը չուեն գէպի Կոլանիս կամ Շիպ-Դարաս սար: Վէզիր Հասան փաշան իր ընտանիքը և գոյքիրը Ամբիթէն Թօխատ բերել տալու համար մարդ գրկած էր: Հասան պէկ եր Կ'իմանայ թէ փաշային ընտանիքը Կ'անցնի Կոմանի քովէն: կը փոթայ անոնց գէմ և յանկարծակի յարձակելով կը կողոպտէ զանոնք և շատեր գերի կը բռնէ: Բայց փաշային կինը կը յաջողի պահութափի քարայրի մը մէջ, ուրիշ կ'ազատուի հայ ծերանի մը միջոցաւ, ու ապա կը տարուի Թօխաթ՝ փաշային քով: — Հմմտ: Գարանաղի, էջ 26-29:

Եւ Հասան պէկն յորժամ ետև զիւր աղողութիւնն ի վերին զօրութենէն լինելով՝ գարձեալ ուժ տոհեալ զրոն տալով դնաց ի Թօխաթի վերայ փաշային ի պատերազմ: Եւ վազիրին երկուցեալ յերեսաց նոցա, եկալ ամրացեալ ի բերդն եւզոկիրոյ: Եւ ջալալիքն եկեալ յանդիման բերդին, ուժգին ձայնի զոչէին և հայհոյէին . . . Եւ յետ այս անարդանաց վերայ զփաշան այլ սպանին թվանգով, յորժամ հայէր ի պատուհանէն գէպի ջալալիքն, ի նշան առին ի գիմացէն և սպանին»: — Գարանաղի, էջ 29-30:

Գարանաղցի գրածներուն վրայ կան ուրիշ աւելցուելիք ծանօթութիւններ: Այսպէս: իր եղբօրը վրէմբ լուծելու համար Հասան պէկ կը յարձակի Սօքքոլու Հասան փաշային վրայ և զայն մինչև Թօգատ կը քչէ: Հոն քաղաքին խրամիներուն մէջ կը սպանուի Հասան փաշան և քաղաքը Կ'իշնայ ապստամբներուն ձեռքը: — Պատմ. Հայ Կեսարիս, էջ 605:

Ղարա եազգճի Տէլի Հասանի Թօխաթ մուտքի թուականն է 1602 Մայիս 29 ըբ: Իր զօրքերը ամբողջ քաղաքը անխնայ կ'աւարեն ու կ'աւերեն: Բնակիչներէն շատեր կը փախչին կ'երթան կ. Պոլիս, Պրուս, Էտիբնէ, Ուսումէլի (Թրակիա), Ֆրանս, Պուլտան (Հունգարիա), Լեհաստան, Խրիմ, և Պարսկաստան (*): Այսպէս որ քաղաքին հազար տուն հայերէն կը մնայ հինգ հարիւր տուն միայն: — Ստեփանոս Երէց Թօխաթցի, Ողբ ի վերայ եւզոկիա

(*) լեհացի Սիմէռն դադիր կը գրէ: «Եւ կայր Սլուր [= Գանիբէ] հայ աւելի քան դԲԸ [= 200] տուն, ամէնն ձէլալոց փախուցեալ»: — Ուղեղ գրութիւն, էջ 217:

միծ քաղաքին: Ալիշան: Հայապատում, էջ 605-608: Նոյն նիւթին վրայ նուե Յակոր Երէց Բաթուկենց Թօխաթցի, անդ, էջ 608-610: Դաւրիթեցի էջ 88, 147-8: Իհ հացի, էջ 187: Պատմ. Եւզոկիոյ Հայոց, էջ 278, 285:

Յաջորդ տարին, 1603 ին, սանիծեալ Հասան պէկ անուն ձէլալի եկեալ է տաս ի քաղաքու Յոթահիա, և այրեալ է զքաղաքու, և երկու եկեղեցիքս ի հետ այրեցան, զԱր. Աստուածածին և զԱր. Թօրոսն: — Պատմ. Հայ Կեսարիոյ, էջ 605 ձնթ.:

Գարանաղցիի համաձայն երկու տարի վերջ ՌԾԴ (1605) թուին սեկն Ազիճուն հզարյը ջալալի Հասան պէկն ի յԲատամբուս երեք հարիւր ձիւասրոք, որ այլքն կառուրեր էին ի պատերազմին, և հնազանդ եղեթագաւորին, և ետուն փաշայութիւնն ի վերայ Պաստնայի ազգացն, և անդէն սպանին Պաստնացիքն զինքն և ամենայն ջալալի զօրոն իւր վասն չարութեան իւրեանց: — Գարանաղցի, էջ 92: Հմմտ: Պատմ. Հայ Կեսարիոյ, էջ 605-6:

Երկրորդարար նշանաւոր ջալալի ապրուսամբներ կը հանդիսանան Ղարալաշ, Թաւուլ, և Ճանփոլատ, որոնց մասին եղած համառօտ տեղեկութիւնները կը ներկայացնենք ստորեւ:

Ղարալաշ (1600-1604). — Ասոր զործունէութիւնը կ'ընդգրկէ մօտ հինգ տարուան շրջան մը: Ան իրեն ապստամբ կ'երեր 1600 թուին: — Գաւրիթեցի, էջ 634:

Երեք տարի ետք. 1603 ին, իր մասին կը կարգանք: Ղարալաշ անուն զօրպապաշի բազում զօրոք ջալալովք եկն նստաւ յերգնկան: — Գարանաղցի, էջ 41:

Անոնք քաղաքը կը հրկիզին, չառ մզկիթներ կ'այրին, բայց հօթը եկեղեցիներ անվիտ կը մնան: — Գարանաղցի, էջ 144:

Իր հրոսակները կ'աւերեն նուե Բարերի շրջակայ զիւզերը: — Նոյն, էջ 42:

Նոյն տարին Գրիգոր վրդ: Գարանաղցի Բարերգի մէջ կը գրէ: «Ի դառն և յանբարի ժամանակիս, որ կրկին սկիզբն եղեւ յարուցման Զալալոցն և խուռն աւելման աշխարհիս Հայոց»: — Տաշեան, Ցուցակ Զեռագրաց, էջ 410:

Հաւանաբար նոյն տարին Թօգատն ալ կ'ենթարկուի իր աւերածութեան: Թօգատ-

ցի Ատելիանոս երէց, որ Կաֆայ ապաստառած էր, 1604 թուին յիշատակարանի մը մէջ կը գրէ. «յիտ Դարասաղը ճռուն՝ Դարասաղը պօլուկ պաշին եկաւ կրկին էրեց և աւերեց զթոփաթ և ամիսնեքեան եւաք փախստական եկաք ի աստուածաշէն և ի տիրախնամ մայրաքաղաքու ի Կաֆանո. — Պատմ. Եւդոկիայ Հայոց, էջ 1574».

Յաջորդ տարին, 1604ին, օսմաննեան զօրաց սպարապետ Ճղալի որդի փաշան, որ պարսից գէմ պատերազմի Կ'հրթար, կը հասնի Սերբաստիու և զանազան խոստումներով կը յաջողի ջալալիները հնազանդեցնել և տանիլ պարսից գէմ կռուելու: Նախ Դարաշալացը կու դայ իր զինուորներով և ապա ուրիշներ. — Դարանաղցի, էջ 43: Դաւրիժեցի, էջ 634:

Զալալի զօրքերը Արզրումի գաշտին մէջ չառ չարիքներ կը գործեն. — Դարանաղցի, էջ 44—5:

Պատերազմէն եաք Դարազաշ կը կարգուի Մայոթիոյ փաշայ, և հոն իր գործած անօրէնութեան համար կը սպաննուի տեղացի իշխանի մը որդիին ձեռքով, և իր չար զօրքերը կը ցրուին. — Դարանաղցի, էջ 46—8:

Թաւուլի ապատամբութիւնը կը սկսի ըստ Դաւրիժեցիի 1603ին (էջ 634). Անունէր 12000 մարդ (նոյն, էջ 87): Նոյն պատմիչին համաձայն 1608 թուին սաւերեաց Թաւուլ անուն ջալալին զիտարերդու գուառն և զիտուայր (էջ 636): Թաւուլի ապատակութեանց չուրջ աւելի մանրամասն տեղեկութիւններ կու տայ Արապին սրկ. Բարերգացի, իր 1608ին զրած մէկ յիշատակարանին մէջ, այսպէս. «... պիղծ Թաւուլն եկեալ Ժի Հեծելօք ի յերկիրն կիլիկցց և առեալ զԱտանայ, զԹարսիս, զԱլիս, զՂարս և բազում աւեր էած և եծ արու մատաղ տղայք գերի տարաւ ի Ատանոյ: Եւ անտի գիմեալ ի վրայ երկրին Մարաշոյ աւերելով և եկեալ հասաւ ի Սեփաստիայ և անտի եկեալ ի Եկեղեց զաւառն և բազում աւեր էած աշխարհի մինչեւ ի մեծ ծովեղերն Եփեսոս, Իզմիրն: Եւ անտի գարձեալ եկն ի Կոնիոն, ի Գազափայ, ի Կաստամոնի և անտի ի մեծն Պոնտոս Տրապէզու և այրեաց զքաղաքու զայս և գնաց կրկին ի Երզընկան» (Հանդ. Ամս. 1936, էջ 337):

Այս ահարկու չարագործին առպատաւկութեանց վերջ մը կը գնէ Գույունու Մուրատ փաշան (Դարանաղցի, էջ 143—4):

Ճանիփոլատ Ալի փատան կ'ըլլայ վերջին երեկի ջալալին: Դաւրիժեցի 1605 թուին կը գնէ անոր ապատամբութիւնը:

«ՈՇԴ թուին ապատամբեցաւ Զանիփուտաս Ալի փաշայն, որ էր ամիրայ Քիլիսու, և զօրացիալ առ էառ զշալապ քաղաքն, և տիրեաց նմա ամս երկու և կէս, ապրուտամբեալ ի թագաւորէնք: — Դաւրիժեցի, էջ 635:

Ապա 1608 թուին առաջեաց Առութան Ահմատն զՄուրատ փաշայն ի վերայ Զանիփուտացի Ալի փաշային ի Հայլապ, և եկեալ կոտորեաց զօրս նորա ի զաշտին, որ կոչի Դօգարչինուկ, և զինքն փախստական արարու: — Դաւրիժեցի, էջ 636:

Դարանաղցիի համաձայն Ճանիփոլատ, Քիլիսի աւէրը, 1606ին կը դառնայ ջալալի և կը նեղէ Հայլապն ու Շամը: Ապա Մուրատ փաշա կը կոտորէ անոր զօրքերը Հայլէպի մէջ, որուն վրայ Ճանիփուտ Կ'հրթայ Կ. Պոլիս և հապատակութիւն կը յայտնէ Առութան Ահմէտ առաջնին (1603—1617): Թագաւորը իրեն կու տայ Պուտումի փաշայութիւնը, ուր երթալէն քիչ եաքը կը սպաննուի: — Դարանաղցի, էջ 101:

Զալալիներու ապատամբութիւնը վերջացնելու պատիւը ուրիմն կը պատկանի Առութան Ահմէտին, և մանաւանդ իր Կարող զօրացար Գույունու Մուրատ փաշային, որ 1608 Դեկտ. 18ին, սաւարիսուէն անխոնջ աշխատանքէ ետքը, յաղթական փառքով մայրաքաղաք մտաւ: — Օրմանեան, Աղգապատում, էջ 2308: Հմմտ. նաև Դարանաղցի, էջ 18—19, և 144:

* *

Ճէլալիներու կատարած հարստահարութեանց և անոնց յաջորդող ահաւոր սովին պատճառով անթիւ հայեր զաղթականի ցուպը ձեռք առած և հնոացած էին իշենց հայրենի տուներէն: Մեծ թիւ մը գարենց հազիրնի թէ ութսուն տուն տեղացին հայ կը գտնուէր ըստ Լիհացի Սիմէոն գպրի. մինչդեռ 1608 Սեպտ. 10ին, իր զրածին համաձայն և եկն և դարիպն աւելի քան

զքառասուն հազար տուն ի Մտամագոլ, Դալաթա և Սկուտարդ: Թանգի յօթաեածխան ձէլալիքն աւիրել էին, և ամենեաքեան հալածեալք և փախուցեալք անդ էին հանգուցեալք: Եւ թէ հաշուես ի Պուգտանայ մինչև Մտամագոլ, պութուն Ռուումէլին մինչև մեծն Վանատիկ, նա չկայ քաղաք, զեղ կամ չֆոլիկ, որ հայ չկհնայ: — Աւզեգրաւթիւն, էջ 8:

Մուրատ փաշտ, իր զօպիչ արշաւոնքէն երբ յաղթական կը վերագառնայ, քիչ ետք թագաւորէն հրաման կը հանէ որ պահպօտատները իրենց տեղերը վերագառնան. շատեր առաջն զանազան միջոցներով կը մնան է. Պոլիս և Թրակիա (Դարանազցի, էջ 145-7): Բայց եօթ հազար հոգիէ աւելի բազմութիւն մը, Հայ և Տաճիկ, ստիպուած կը վերադառնան իրենց նախոկին բնակովայրեր (Դարանազցի, էջ 148):

Ճամբուն վրայ կը տեսնեն որ ջալալիներու մեացրտներէն Մուրթատ անուն զօրագլուխ մը վրան զարկած է Հաճի - Հաճզաըսուած տեղը, բայց տուն վերագարձող դաղթականներու կարաւանին չարիք մը չ'ըներ: — Դարանազցի, էջ 149:

Ջալալիներու յարուցած խռովութիւնները յատկապէս վատժարացուցին Երուսաղէմի միաբանութեան վիճակը: Արովհետեւ անոնք «վրդովեցին զերկիրն ամենայն, և եղեն հայ ազգս խեղճ և ողորմելի, և յերուսաղէմ հարկատուութիւնէն ոչ հարաց բառնալ, և եղին զամենայն խաչ և աւետարան և եկեղեցին զրաւ ի քոյլ տաճեկաց, և էր պարտքն իշիթ [= 27000] զրչ»: — Պոլարիան, Ցուցակ Զեռ. Երուսաղէմի, Գ, էջ 194:

«Ճէլալիներու վախը տիրապետած էր ամէնքին. Սուրբ Աթոռի միաբաններէն ոչ ոք չէր համարձակեր նուիրահաւաքութեան համար Բերիայէն անդին անցնիլ. գաղրած էր նաև ուխտաւորներու երթեկեկը» Երուսաղէմ: — Սաւալանեանց, Պատմ. Երուսաղէմի, էջ 564:

Այդ տագնապալի և վտանգաւոր չըջանին Նախախնամութիւնը տնօրինած էր որ Ա. Յակոբեանց վանքը ունենայ իր անձնուէր վարիչը յանձին Պարոնտէր Գրիգոր պատրիարքի:

Ն. ԵՊԱ. ԾՈՎԱԿԱՆ

ԵՐԵՍՈՒԽ ՏԱՐԻ ԱԹԱՋ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՒ ԿԱԹՈՂԻԿԵ
ԲՈՈՒԵՐՈՒ ԼՈՒՍԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Կարողիկոս և կարողիկէ յունարէն բառ մըն է, բարօլիկօն, բարօլիկի՛, որ բարգուած է բարա՛ (պես, ըստ) և օ՛լոս (հանուր, ամբողջ, ամենալի) ածականէն, և կը նշանակէ բնիմանրական:

Կարողիկէ բառը Նիկիական հանգանակով նուիրագործուած է իրեր ստորոգիի քրիստոնէտական Եկեղեցւոյն: «Հաւատամք և ի մի միայն ընդհանրական (= կարողիկէ) Եկեղեցիո: Այսինքն, առանց յարանուանութեան, Յիսուս Քրիստոսի մի եկեղեցին, որ ընդհանրական է և կը պատկանի բոլոր ազգերու հաւատացեալներու ամբողջութեան, այսինքն՝ չի պատկանիր միայն հայուն կամ հոսոմին կամ լատինին՝ զատզատ: Եւ իրօք այսպիսի ազգայնական և յարանուանական տառնձին ըմբռնութեար և հասկացողութիւններ չկային քրիստոնէտական աշխարհի մէջ, Քաղկեդոնի Ժողովէն (451) առաջ, և եկեղեցի ըսուած ատեն կը հասկցուէր Քրիստոսի Եկեղեցին, որ մեկ է, ընդհանրական (կաթողիկէ) է, առանձինական է և սուրբ է:

Գալով կարողիկոս բառին, չատ հին է ատոր գործածութիւնն ալ Հայոց մէջ, Յահնայապետի և Եպիսկոպոսապետի իմաստով, նոյնպէս վրաց և Աղուանից Եկեղեցաց մէջ:

Ասորի Եկեղեցւոյն ալ հովուապետը կը կոչուի Կարողիկօ (cathoulico), այսպէս որ բառը թէն օտար, բայց ուրիշ շատ մը բառներու պէս, Հայացած է բոլորապին և նուիրագործուած է Հայ պատմութեան և Հայց Եկեղեցւոյն մէջ:

Լուսաւորչէն սկսեալ իր բոլոր սերունդին եպիսկոպոսապետները մինչև Ս. Սահակ, Կարողիկոս անունը վատաւորած են, ատոր տալով սրբազն պաշտօնին բարձր իմաստը, նուիրական ըմբռնուամը և արժանիքի ու գերքի վսիմ հասկացողութիւնը: (Սիոն, 1928 Յունիս, էջ 183-184):

ՅԱՆԿ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԵԱՆՑ

1958 ՅՈՒՆՈՒԱՐ 1-ԷՆ ԱՊՐԻԼ 30

Յուղանանեան Տիմար

Յունիուր	2.— Աբգարեան Աւանդին՝ Պլասյ Պտրենի միջոցաւ (ընդհ. կարեաց)	217.—
»	13.— Տէր եւ Տիկ. Արտաւէ Օտապաշեանեն՝ Նիւ Եորք (Ո. Թ. Վ.րժբ)	8.791
»	13.— Տէր եւ Տիկ. Ըեղրակ Խզիխտեանեն՝ Լոնտոն (Փոնզ. Վ.րժբ)	49.750
»	14.— Տիկին Մեօնրիւովէ Թիմուռեն՝ Լոս Աննելըս (Ո. Թ. Վ.րժբ)	9.100
»	14.— Աւետենին. Եկեղեցւոյ Տիկիններեն՝ Ուելզիլ (« »)	8.500
Փետ.	28.— Տիար Ճիփան Գուակեօղեանեն՝ Ֆրեզիօ (« »)	8.200
Մարտ	5.— Տիար Զարի Աւենեանին՝ Ռիչմոնս (« »)	8.500
»	20.— Հերի Պրը Ընկերութենեն՝ Պէյրուը (« »)	236.—
»	24.— Տիար Գրիզոր Տէր Մատրենսեանեն՝ Ուորրրաուն (ընդհ. կարեաց)	36.—
»	24.— Տիկին Արուսեակ Պետիկեանեն՝ » (« »)	9.—
»	24.— Տիար Յարուրին Պիլագարեանեն՝ Պոլյսըրբ (« »)	36.—
Ապրիլ	29.— Կըսեր Տիկինանց Միութենեն՝ Ֆիլատէֆիա (Ո. Թ. Վ.րժբ)	8.—
»	29.— Տիար Սեղրակ Սուլրամեանեն՝ » (« »)	10.500
»	29.— Օրիորդ Ա. Ամերնեանեն՝ Թուլարի (« »)	17.—
»	29.— Տիկին Թումաննեանեն՝ Լոս Աննելըս (« »)	8.500
»	29.— Տիար Ազատի Արվագեանեն՝ Սաւրամենքո (« »)	9.050
»	29.— Տիար Ճան Յովիաննեանեն՝ Ֆրեզիօ (« »)	9.050
»	29.— Տիկին Մ. Միքայէլեանեն՝ Պոսրըբ (« »)	9.050
»	29.— Տիկին Ավասնեա Տէր Յակոբեանեն՝ Պոսրըբ (« »)	9.050
»	29.— Տիկին Յ. Ա. Քոլինզին՝ Օթէնս (« »)	9.050
»	29.— Տիկին Արենեն Ավասնեանեն՝ Նիւ Եորք (« »)	9.050
»	29.— Տիար Սիմոն Ճիննօգեանեն՝ Տիրոյը (« »)	9.050
»	29.— Տիկին Մրբուհի Պոււկեանեն՝ Նիւ Եորք (« »)	9.050
»	29.— Տիար Սիմոն Նմաւոննեանեն՝ » (« »)	9.050
»	29.— Տիկին Ս. Լ. Յակոբեանեն՝ Ֆրեզիօ (« »)	36.—
»	29.— Տիկին Աբոլլոնիա Առդիկեանեն՝ Շիքակո (« »)	9.050
»	29.— Տիկին Թագուհի Կանիկեանեն՝ Պոսրըբ (« »)	9.050
»	29.— Տիար Արնի Աւետեանեն՝ Ֆրեզիօ (« »)	9.050
»	29.— Տիար Ա. Բարեզաննեանեն՝ Ռիսլի (« »)	9.050
»	29.— Օրիորդ Զ. Ասլաննեանեն՝ Շիքակո (« »)	9.050
»	29.— Տիկին Լիլի Գասպարեանեն՝ Սաւրամենքո (« »)	9.050
»	29.— Տիար Արա Եարտրուկն՝ Նիւ Եորք (« »)	9.050
»	29.— Տիկին Ա. Տ. Գաւարեանեն՝ Քիկլէնս (« »)	8.500
»	29.— Տիկին Հայրասան Պէյրիքին՝ Ֆրեզիօ (« »)	8.500
»	29.— Տիրոյիր Հայ Վերեաններեն՝ Տիրոյը (« »)	17.500
»	30.— Տիար Երուանդ Հիւօխտեանեն՝ Միլան (Փոնզ. Վ.րժբ)	288.—
»	30.— Տիկին Փերուզ Պալայեանեն՝ Թօրօնք (« »)	180.—
»	30.— Կիւլլապի Կիւլլապինեան Հիմնադրամեն (« »)	1260.—
»	30.— Տիկ. Հ. Յազբենեանեն՝ Ֆրեզիօ, Փախան ծղիեպսիի. (ընդհ. կարեաց)	187.200
»	30.— Տիկ. Հ. Յազբենեանեն՝ Նիւ Եորք (« »)	36.—
»	30.— Տէր եւ Տիկին Գունուլեանեն՝ Ակլան (« »)	9.—
»	30.— Տիար Յարուրին Պիլագարեանեն՝ Պոլյսըրբ (« »)	25.200

ԾԱՀՕՅ. — Նուիրատուներու յաջորդ ցանկը պիտի հրատակուի յառաջիկայ տարի,
1959, Սիստի յունիսի թիւին մէջ:

Ս. ՅԵԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

ՇՆՈՐՀԱԲԱՇԽՈՒԹԻՒՆՔ

Ա. Շաղկեայ փիլոնի եւ լանջախաչ տրվութիւն: — Ս. Արռուսյա Միաբաններէն Տ. Զատկն Վ.դ.ի եւ Տ. Անուշաւան Վ.դ.ի բարեվ ծառայութեանց ի վարձառութիւն, Ա. Արռուսյա Տնօքն Ժազովը ոռուց ու անոնի ծազկեայ փիլոն եւ լանջախաչ սահան: 14 Յունիս նաբար եւեկոյին տմբուզ Միաբանութիւնը հաւաքուեցաւ Պատրիարքանիս փոքր սրահը, ուր Ամեն. ընտեալ Մք. Պատրիարք, Տ. Տիրան Արքեպո., ամենին ծանուցանելով ուրախ լուր, եւկու Հայեցու արժանեաց գրւատիխն բրու եւ «Պահպանիչով օժեց եւկու օծակից եղբայրները մանիստկաղոյն փիլոնով եւ լանջախաչով: Միաբանութիւնը ուղագուրմամբ ընուհանուց իր ընուհընկալ եղբայրները եւ ամենին նիւրասիրուեցան պաղասելսնով մը՝ եղբայրական շեմ եւ մետքիկ մքնօյթի մը մէջ:

Բ. Դարդապետական թշնանութեան տրվութիւն: — Յունիս 15ին, Կարուղիկէ Ա. Էջմիածնի տօնին, եւեկոյիան ժամեւրութենին վերջ, վարդապետական գաւազանի իշխանութեան չորս աստիճանները ըրուեցան, Ամեն. Տ. Տիրան Արքեպո.ի կողմէ, Միաբանութիւնն հետեւեալ նինջ անդամներն. — Տ. Էկոր Արք. Լազարեանի, Տ. Ներսէն Արք. Բագրուեանի, Տ. Վազգէն Արք. Գրգրէլսէնի, Տ. Յովհանք Արք. Մատուր եւ Տ. Մաքրէ Արք. Մարգարեանի:

Հայ Հայ. Եկեղեցւոյ սովորութեան, Զենադիրի Մքրազանը բազման եւ արդէն եկեղեցի մուտքին կորմը: Եերուեցաւ վարդապետական գաւազանը՝ զուրուով ծածկեալ, ուրու կը նետեւէին վարդապետական աստիճանի թէկնածուները, ուրու ծունիկի զարով ընուհաբախ Մքրազանին առջեւ, մի առ մի սացան վարդապետական չորս աստիճանները՝ եկեղեցիին արեւմտեան, հարաւային, հիւսիսային եւ արեւելեան կողմերուն մէջ: Վարդապետական քրչուրեան բանաձենները ընդելուզուած եին շարականներով եւ Աստուածաշական պատշաճ ընթեցուածներով: — Եւեկոյիան տեղի ունեցաւ Միաբանական սեղան, ուր Ամեն. ընտեալ Պատրիարք եւ Գեր. Տ. Սուրեն Նոր. քիմ առիքին յարմար խօսեր, որոնց պատասխանեց, յանուն իր ընկերներուն, Տ. Վազգէն Վ.դ.:

Միոն, ի դիմաց Ա. Յակոբէանց Միա-

բանական Աւխտին, իր սրտազին մարմառաւութեանց կը միացնէ նոգեբուխ մաղրանք. Եեր՝ ուղեսկի վերոյիթեալ Միաբան Հայեցու այս առիքով եւս առաւել արծուածն այն ընուհները՝ զոր սացան եին ի կարգ կու, առկրօն խահանայութեան իրենց ձևանակութեամբ, եւ շարունակին առելի եւնանդով եւ նուրբութով իրենց Արռունուեւ եւ եկեղեցաւն զարունակութիւնը, ուր ուրեմն այ ըլլան, ի վառս Աստուծոյ եւ ի պայծառութիւն Եկեղեցւոյ:

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

Քարամաց Գուրուան Պայրութի առիքով, եւ աւելու հեռացիր դրկուեցաւ Ն. Վ. Խեմիստ Առաջնարքի Հերուէն Թագավորին:

Խելսադէմ, 26 Յունիս 1958

Նորին Վ.ն. Հիւսէն Թագավոր

Օ.մ.մ.ն

Յանուն Ա. Յակոբէանց Միաբանութեան եւ Յարդիմանի ապարագ Հայ ժողովութիւնին, Ա. Աման տօնին առիքով 2եր Վ. Էջմիածնայութեան կը ներկայացնենք ամենաշեմ ընարարաւութիւններ եւ կը յարտնին մեր համարմութիւնը:

ՍՈՒՐԵՆ ԵՊՈ. ՔԵՍՈՎԱՑԵԱՆ

Փախանուց երաւադէմի Հայոց Պատրիարքութեան Միաբանաց Տ. Տիրուն Արքեպոսի եւ Ա. Ավագին Միաբանութեան

Ասցուցած Յ Յուլիս բուշկիւ հետեւող հեռացիր:

3 Յուլիս 1958

ԹԱԳԱԽՈՐԱԿԱՆ ՊՈՎԱՅ

ԱՍՄԱՆ

Գեր. Տ. Սուրեն Նոր. Վ. Էջմիածնան Փախանուց Պատրիարքութեան Հայոց եւ Միաբանայից

Խելսադէմ

Շնորհակարին կը յարտնի 2եր ազիմ ընտառաւութեանց եւ բարեմադրութեանց նախար, զոր դրկութիւն Աման Տօնին առիքով: Կը հայցենք Բարձեալէն առաջնորդ բարձրացն առանք կը ծուային այս երկին, եւ օգմէ անանց որոնք ազդի նարաւակներուն իրականացնան կ'աշխատին:

Եւ Հերսէն

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

ՊԼԵՏՏՈՆԱԿԱՆՔ

կիր. 1 Յունիսին, Հոգեգալստեան տօնին առթիւ, Մայր Տաճարին մէջ հանդիսաւորապէս պատրապեց Գիր. 8. Ենորհք եպս. Գալուստեան, և քարոզեց, Ներկայացնելով Ա. Հոգին երեք յատկանիչները. Ան իրեւ հուր կը մաքրէ, իրեւ լոյ կը եւսաւորէ ու իրեւ կեանք կը կենաւորէ: Քարոզէն ետք կարգացուեցաւ Ռակիրերանի Հոգեգալստեան ձառին աշխարհաբար թարգմանութիւնը:

Եր. 7 Յունիսին, Հոգեգալստեան եօթները օրուան առթիւ, ըստ սովորութեան, Ա. Պատարագ մատուցուեցաւ Մայրավանքի տանիքը՝ Ա. Հոգին նույիրուած մատրան մէջ:

Եր. 8 Յունիսին, Ա. Բարութեան Տաճարի մեր վերնամատրան մէջ մատուցուած Ա. Պատարագի ընթացքին քարոզեց Գիր. 8. Ենորհք եպս. ծանրանալով օրուան սուրբին — եղիս մարդարէի — կեանքին վրայ, շեշտեց անոր մէջ նախանձայութեան ողին՝ զոր պէտք է ունենան նաև բոլոր ճշմարիտ Աստուծոյ հաւատացողներ:

Նոյն օրը Կէսօրէ վիրջ, Ա. Հոխիմիմեաց նախառուակը՝ իսկ յաջորդ առաւառ ժամերքութիւնը պաշտուեցան ի Ա. Հրեշտակապետ, իսկ Ա. Պատարագը մատուցուեցաւ եկեղեցւոյ կից՝ Ա. Հոխիմիմէի մատրան մէջ:

Հկատի ունենալով որ Հայոց և Յունաց հաւատապէս սեպհականութիւն եղող գեթենաւնի Ա. Աստուծածանայ Տաճարին նորոգութիւնը յումզէտու կը ձգձուի Յունաց կողմէ, Պատրիարքարանիւ առաջարկութեամբ և փոխադարձ համաձայնութեամբ, այս Տաճարի ամենօրեայ Ա. Պատարագները 14 Յունիսի Եր. օրը վիրսկան, Պաշտամունքները զարդած էին այս Տաճարին մէջ 1955ի սղոզումէն ի վեր: Ամրոցը Միաբանութիւնը իշտ Տաճար, և առաջին Ա. Պատարագը մատուց Գիր. 8. Ենորհք եպս՝ քահանայական զեխտաւորմամբ: Ներկայէր նույն Ա. Թարգմանչաց վրժ. ի աշակերտութիւնը և ժողովուրդի բազմութիւն:

Կիր. 15 Յունիսին, Կարաղիէ Էլիկեցոյ Ա. Էջմիածնի տօնին առթիւ, Մայր Տաճարին մէջ հանդիսաւորապէս պատարագեց Գիր. 8. Ենորայր եպս. Պողարեան, և քարոզեց՝ անդրադառնալով երէկուայ Ա. Գրիգոր Լուսաւորչի Ելի ի վիրապէն տօնին և ապա խօսելով Ա. Էջմիածնի մատրին: Քարոզէն ետք կատարաւուեցաւ Հայրապետական մաղթանք:

Կիր. 22 Յունիսին, Ա. Պատարագը մատուցուեցաւ Ա. Բարութեան Տաճարի մեր վերնամատրան մէջ:

Եր. 28 Յունիսին, Ա. Գրիգոր Լուսաւորչի զիւն Եշխարաց տօնին առթիւ, Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Մակարայ մատրան մէջ:

Կիր. 29 Յունիսին, Ա. Բարութեան Տաճարի մեր վերնամատրան մէջ մատուցուած Ա. Պատարագի ընթացքին, Հոգ. 8. Թարգոմ Արդ. քարոզեց, ըստ առաջինին ուղարկուած պարենորդ Սուրբ Վարդապետ կազմակերպուած Դաշնամուրի նուազաթեամբ կազմակերպուած Դաշնամուրի նուազաթեամբ Հանդէսին:

● Կիր. 1 Յունիս. — Ա. վ. Ժամը 1.30ին, Պաշտպանութեան նախարարին կողմէ, Ա. վեհականութեամբ ի պատիւ, իմ էլ Ամառ գիշելին մէջ սարքուած ճաշկերպիթին, Ներկայ գանուեցան Ամեն, Ընտրեալ Ա. Պատրիարքը Հայութ և Գիր. 8. Սուրբն եպս. Քիմհանեան:

● Կիր. 8 Յունիս. — Ա. վ. Ժամը 4ին, Ամեն, Ընտրեալ Ա. Պատրիարք Հայութ, հանգերձ Միաբանութեամբ, Ներկայ եղաւ Ա. Թարգմանչաց Վարժարանի Տարեկան Դաշտահանդէսին՝ ժոնդ, Վարժարանի մարզադաշտին վրայ, և ապա կատարեց յաջող մարզիկներու մըցանակարաշինութիւնը:

— Նոյն ասեն, Քաղաքապետարանի զայտին մէջ աեղի առնեցած տեղույթ կառավարական զգրոցներու արքեկան Դաշտահանդէսին Ներկայ եղաւ Գիր. 8. Սուրբն եպս. Քիմհանեան, Ընկերակցութեամբ Հոգ. 8. Ներսէն Արդ. Բապուճեանի և Տիար Կարպիս Հինգեանի:

— Նոյն օրը, Խալիխյ անկախութեան տարիզարձին առթիւ, Խալական Ընդհ. Հիւպատուարանին մէջ սարքուած ընդունելութեան Ներկայ եղաւ Գիր. 8. Սուրբն եպս., հետև ունենալով Հոգ. 8. Վաղգէն Արդ. Գլուրըսլեանը և Տիար Կարպիս Հինգեանը:

● Եշ. 12 Յունիս. — Երեկոյին Ժամը 6ին, Անգլիայ ն. վ. Էլիզապէթ Բ. Թագուհի ծննդեան տարիզարձին առթիւ, Բրիտանական Ընդհ. Հիւպատուարանին կողմէ սարքուած ընդունելութեան Ներկայ եղաւ Գիր. 8. Սուրբն եպս., հետև ունենալով Հոգ. 8. Վաղգէն Արդ. Գլուրըսլեանը և Տիար Կիւղեանը:

— Նոյն օրը, Ա. Աւատիս Միաբաններէն Հոգ. 8. Գէորգ Արդ. Նազարեան, որ ութ ամբուներէ ի վեր կարմանումի համար կը գտնուէր ի Լիքանան, Վերապարձաւ Ա. Աթոռ:

● Ուր. 13 Յունիս. — Ա. ա. Ժամը 10.30ին, Ա. Աւատիս Միաբաններէն Հոգ. 8. Վարուժան Վրդ. Կապարաննեան օգային գծով մեկնեցաւ Պէյրութ, անկէ անցնելու համար Փարիզ և ապա Հիւս. Ամերիկա՝ իր նոր պաշտօնատեղին:

● Կիր. 15 Յունիս. — Խուսաց Միաբանութեան հաստատման հարիւրամեակին առիթով, նոյն Միաբանութեան կողմէ, Համբարձման լեռան իրենց վանքին մէջ սարքուած ընդունելութեան Ներկայ եղաւ Գիր. 8. Սուրբն եպս. Քիմհանեան, Ընկերակցութեամբ Հոգ. 8. Հայկասեր Վրդ. Պարամետրի և Տիար Կարպիս Հինգեանի:

● Եր. 21 Յունիս. — Երեկուան Ժամը 7.30ին, Ամեն, Ընտրեալ Ա. Պատրիարք Հայութ, հանգերձ Միաբանութեամբ, Ներկայ գանուեցան ժոնդ, Վարժարանի լուսանին մէջ Բարեհնորդ Սուրբ Վարդապետ կազմակերպուած Դաշնամուրի նուազաթեամբ Հանդէսին:

• Բ. 23 Յունիս. — Առաւտառեան ժամը 8ին, լինորեալ Ա. Պատրիարք Հայոք, ընկերակցութեամբ Միաբանութեան անդամներուն, բացումը կատարեց և ապա ներկայ եղաւ ժամանեց, վարդի և Ընծայաբանի Ամազերջի Քննութեանց Յաշորդ առաւտառ, Ամեն, Արքազան Հայոք Կատարեց նաև բացումը Ա. Թարգմանչաց Վարդարանի Ամազերջի Բնութեանց:

• Գ. 24 Յունիս. — Տեղայոյ Սt. John's Աշքի վիրաբուժական հիւանդանուցի անօրէնութեան կողմէ, Ա. Յովհաննէսի տօնին առթիւ սարքուած ըստունիւթեան ներկայ զնուեցաւ Գեր. Տ. Հնարհն ըստ Գալուստի Առաւտառ, Ամեն, Արքազան Հայոք Կատարեց նաև բացումը Ա. Թարգմանչաց Վարդարանի Ամազերջի Բնութեանց:

• Ուր. 27 Յունիս. — Կէսօրէ առաջ, իսրամաց Գուրզան պայքամի տօնին առիթով, Քեր. Տ. Սուրբէն Եպոս, հետն ունենալով Հոգ. Տ. Հայկակար Վրդի և Տիար Կարպիս Հինդիեանը, Նորհաւորութեան գնաց Քաղաքիս Վահե, Մոհամբը, զին, Վահե, Միւ Փթիին, Կեզր. Ռատիկանապիտին և իրաքի ու Ռէսուտի Արքարիոյ Հիւպատունիրուն:

— Խոյն օրը, Գեր. Տ. Սուրբէն Եպոս, յանուն Ա. Աթոռոյ և Միաբանութեան, զնաց Տ. Բ. Եազուու նուզնայի տունը, ցաւակցութիւն յայտնելու, անոր երիտասարդ տղաւն՝ Տահուան նուզնայի մահուան առիթով:



«ԱԻՐՆ» ԽՄԲՈՒԹՅՈՒՆԻՒՆԻ ԵՒ ԿԻՒՂԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱՌՈՒՆԻՐ

ՃՆՈՐԾԱԿՈԼՈՒԹԵԱՆ ԱՄԱՅՈՒՆ ԱՏ ԱՏՈ.ՅԱ. ԵՎ ՀԵՏԵԿԵԱԼ.

ՀՐՈ.ՏՈ.ՐՈ.ԿՈՒԹԻՒՆԵԲՔ

Doct. L. Ron Hubbard էն ստացանք հետեւու զիրքերը. —

- a) Dianetics — The Evolution of Science.
- b) Scientology — The Fundamentals of Thought.
- c) The Problems of Work.
- d) Dianetics — The Modern Science of Mental Health.
- e) Dianetics 55 — The Text Book of Human Communication.

Portrait de l'Homme Moderne — Suzanne Der Athanassian (Նուիրատու):

Highlights of Armenian History and Civilization — H. B. Boghossian (Նուիրատու):

Բէքինի Ազգ. Մատենագարանէն ստացանք 11 Անգլերէն զիրքեր. Էնչպէս նաև. —

- a) The Courtesan's Jewel Box.
- b) The Scholars.
- c) Uncle Kao.
- d) Contemporary Chinese Paintings in the Traditional Style.

Կեանիք Կարօ (Քերթուածներ) — Մարտիրոս Գուշագնեան (Նուիրատու): Հալէպ, 1957.

Վախիսներ (Վ. Աղ) — Գոււտցի Պ. Միքայէլիս (Նուիրատու): Պէյրութ, 1957.

Պատմութիւն Անբապի Հ. Յ. Դաստիակցութեան — Գէորգ Յ. Պարումեան (Նուիրատու):

Պատերազմ Եւ Խաղաղութիւն (Ա. և Բ. Հասորներ) — Էջո Թուլութոյ: Հրատ. և Նուէր Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Տպարանէն ստացանք. — ԽՄՀ Տակ Տպարանի, Պէյրութ:

ա) Ժամանիր (Փոքրածաւալ) — 1955.

բ) Հայց. Եկեղեցւոյ Լոյ Հաւաքը — Մազաքիս Արքեպոս. Օրմանեան:

գ) Միսական Բառարան — Պատրաստեց ։ ։ ։ ։

դ) Անբիիխափ Մայր Տանարին Եկարտագումը — Գ. Վ. Ա. Ա. .

Քերու Գիւը Եւ Թարգմանիչներ — Պատանիկան Մատենաշար թիւ 6: Եռէք Հրատա-

Պ. Գէորգեանէ ստացանք. —

[բակիչէն, Հալէպ, 1957.]

ա) Իրական Խնդիրներ (Մանկագարժական) — Իսթանպուլ, 1957.

բ) Coup d'Oeil Au Vol Sur l'Evolution de l'Instruction et de la Discipline — Tournai.

تصدرها - بطريركية الارمن الارثوذكس المدير والمقرر المسؤول - صاحب البلاطة الاسقف هايكازون ابراهيميان

العدد - ٦

طبع في مطبعة دير الارمن - القدس

يونيو - ١٩٥٨

Proprietor-His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem, Armenian Patriarchate, Jerusalem.

Editor-Bishop Haigazoun Abrahamian, Armenian Convent, Jerusalem.

Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

- Այսպահունքն նույր ստացանք հետեւեալ երկու զիրքերը . —
- ա) Աւերակենց Մէջ - Զագէլ եսայիան : բ) Մատեաց Յով - Ե. Տարօնեան :
- Սրբած Հոգեւոր Երգեր - Թիւ 1: Հրատ. և նույր Ա. և Ա. Նազարեաններէ, Հալէպ :
- Ա. Գրային Խնդիրներ, Խողեր, Հացուցներ, Հաներիկներ - Թարգմանեց Ա. Յ. Փաշիիան :
- (հունիրատու) : Պէյրութ, 1957. [յին Հիմնագրամի, Գահիրէ, 1957.]
- Օսւարանուրիններ Հայ Լեզուի Մէջ - Ե. Բարագեան : Հրատ. և նույր Հայ Ազգա-
International Finance Corporationէն (Ուուինկթըն) ստացանք . —
- ա) Address by Robert L. Gardner. b) First Annual Report - 1956-57.
- Australia - Land of the Southern Cross. Նույր Առաջիկ Եպո. Դազարեանէ :
- History of the Syrian Church of Antioch - Severius Jacob the Syrian, Նույր Գիւտ Արք .
Al-Hussein 'Bin Talal (In Arabic). [Նազգաշահանէ]
- La Concert de la Nuit - Alice Khatchadourian (հունիրատու) :
- Adventures of Ideas - Alfred N. Whitehead. The New American Library, 1955.
- The Rise of Scientific Philosophy - Hans Reichenbach. Los Angeles & Berkeley.
- International Bank for Reconstruction and Development - 12th Annual Report (1956-57).
- Տուներ - Թ. Միհանեան (հունիրատու) : Փարիզ, 1957.
- A Goat for Azazel - Vardis Fisher (donor). Denver Allan Swallow, 1956.
- Մելքոնի Կրտսկան Հաւատաւորին - Համառա ակնարկ : Նիկոսիա, 1957.
- An Historical Glimpse of the Armenians in Iraq - Vartan Melkonian (donor).
- Ճեղիկ - Ֆ. Մ. Դաստակեակի, Թրգմ. Զ. Միրզայշահն Թէ՛րան, 1954.
- The Christological Position of the Armenian Church - A Paper by Archbishop Tiran Ners-
soyan, Jerusalem, 1957.
- Օրացոյ (1958) - Ա. Աթոռոյ Երաւագէմի : Նույր Ա. Յակոբեանց Տպարանէն :
- Լեռ Չարմիսանէն ստացանք . —
- Գաղորդներու Աեկալարուրեան Հարցը - Փարիզ : Նույր Համառ (Հանրային կարգիք) :
- Նիւ - Երքարնակ Պր. Կարսկա Գասպարեան կը նույրէ 38 Հայերէն հատորներ :
- Անհնանի Հայոց Հայրիկ - Հրատ. և նույր Համա-Վասպուրական Հայրենից Միաթեան :
- Օրացոյ (1958) - Ա. Էջմիածնի : [Պոսթըն, 1957.]
- Անկուս Տարեգիրք - Ե. Տարի (1958) : Կարս Իչարգեան : Նույր Մելանիթն Առանեանէ :
- Լեռ Գ. Միհանեան կը նույրէ . —
- ա) Տարեր Աօխարհագուրեան - Դանիէլ Մահմանեան :
- բ) Հաւատապատում - Մույր Մազիստրոս :
- շ) Պատմուրին Հնդկաց (Մասն Բ.) - Թովմաս Խօջամալեան :
- դ) Համսոս Պատմուրին Ա. Գրոց - Ա. Մ. Գարագաչեան :
- է) Ճանապարհուրդուրին ի Հայու (Հատոր Ա.) - Մ. Դ. Թաղիկեանց :
- զ) Ճառ (Դաստիարակութիւն Օրինորդց) - Հեղինակ Նոյն ըստ Նախորդին :
- է) Պատմուրին Հին Հնդկամասնի - Հեղինակ Նոյն ըստ Նախորդին :
- Հոգեւոր Երգեր Պատմութիւն - Թարգմանեց, հաւաքեց և խմբագրեց Ե. Ե. Երմանեան :
- (Անգլերէն, Հայերէն և Թրքիրէն բառերով) : Նույր Քրիստ. Զանից Գրասանեակնեւ :
- Պահակը Պատմեանի Վայ - Գարբիէլ Թագւորեան (հունիրատու) : Աղեքսանդրիա :
- Լիբանանի Համանուպ - Յ. Գեղարդ (հունիրատու) :
- Wine for the Living (A Novel) - Richard Hagopian (donor).
- Ամպ ու Ծիածան - Ա. Մ. Միսիրեան (հունիրատու) :
- The Cardinal - A Novel by Henry Morton.
- Պապ Առաքելուի - Հրանդ Բ. Արմէն : Նույր Ա. Աթոռոյա Տպարանէն : 1958:
- Պատմուրին Հայ Ակելեցիի - Մելոնոյ Վրզ. Գրգ. Գրիգորեան (հունիրատու) :
- Օրացոյ (1958) - Կաթողիկոսութեան Կիւլիկուոյ : Նույր Անթիլիասի Գրատունէն :
- Գիշեւում Աչքը - Օթթօ Կոլտման : Թրգմ. Հ. Խափայիլ Բանեան (հունիրատու) :
- Թէ Խնչղկ Նոնի Երշանիկ Ելու - ձօս Ավէնսոն : Թրգմ. և նորա. ըստ Նախորդին :
- The Christian Year Calendar - (1958). Presented by Rev. James M. Malloch.
- Կարգ Օժման Սուրբ Եկեղեցւոյ - Հրատ. և նույր Ամերիկայի Հայոց Առաջնորդարանի :
- (Եարունակելի)

ՇՈՒՏՈՎ լոյս կը տեսնեն
ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՅԱ ՏՊՈՐԱՆԵՆ

ՀՈԳԵԽՈՐ ԵՐԳԵՐ ԵՒ ՃԱՐԱԿԱՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՀԱՅ ՈՒԽՏԱԽՈՐ

(ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՈՒՂԵՑՈՅՅ ՍՈՒՐԲ ՏԵՂԵԱՅ)

ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊՈՍ. ԴՈՒՐԵԱՆ

ԲԱՌԱԳԻՑՈՒԹՅԻՒՆ

ԿԱՄ

ՈՒԹ ՍԱՍՈՒՆՉ ԲԱՆԻ
ՀԱՅԵՐԵՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ

Ի ՊԵՏԱ ՀԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍՈՒՅ

0.270.616 գ.0.թ.0.թ.0.6.0.8

Զ. ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐՈՒՍՈՂԵՄ
ՏՊԱՐԱՆ ՄՐԳՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՑ
1958